

ՏԵՇԵԿԱՏՈՒ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՅԻՆ
Հ.Բ.ԸՄԻՈՒԹԵԱՆ ԳԱՅԻՐԵԼԻ ՄԱՄԱՎՈՐՈՎԻ

ՀԱՅԿ. ԲԱՐԵԳ. ԸՆԴՀ. ՄԻՈՒԹԻՒՆ
ԳԱՅՆԵՐԵՒ ՄԱՍՆԱՑԻՒՆ

ՏԵՇԱՐՄԱՆ ԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐԵՎԵԼԻ ՏՈՒՐՆ

ԱԲՀԱՏԻ ԽԵ ՄՈՎԻԿԱՆՈՒՆ

Grand

Smarf

Հպատակութիւն

Հասցե բնակչառանի

Հանդեպ զուրծածեղիկի

Վանիստամակցիւմ Հ. Բ. Է. Միուրեան վերոգրեալ մուտք եւ ամ-
պամնաց ուժ, սկսեալ

Առավելագույն, սկզբանական

26 II 1956

Digitized by srujanika@gmail.com

אנו מודים לך

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽԱՆՐԱԴՐՈՒՅԹ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒՅԹ Ն. Դ. 10, ամսավիճակ 5
և համապատասխան համարելիք գումարը:

ՎԵՀ. Վ.Ա.ԶԳԻՆ Ա.Ի Ա.ՆԴԱՄԱԿՑՈՒԹԵԱՆ ՅԱ.ՆՉՆԱՌԱԳԻՐԸ
Հ. Բ. Բ. ՄԻՈՒԹԵԱՆ

«ՆՈՐ ՇՐՋԱՆ»

ՊՐԱԿ Բ.

1956

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Էջ

Ն. Ս. Օ. Վեհ. Տ. Տ. Վազգեն Ա. Ս. Էջմիածնի Ընդհանրական	17
Հայրապետին անդամակցութեան յանձնառազիրը	18
Բովանդակութիւն	18
Հ. Բ. Ը. Միութեան Յիսուսմեայ Յոբելեանը եւ Ազգապահպանման	19
իր նոր ծրագիրները — Կոչ Նախագահ Ալեք Մանուկեանի	19
Հ. Բ. Ը. Միութեան Թէյասեղան-Հաւաքոյը	25
Ն. Ս. Օ. Վեհ. Վազգեն Ա. կը փակէ նոր Վերերաններու հանդիսութիւնը (լուսանկար)	27
Ամերիկեան բարձր գնահատանք Հ. Բ. Ը. Միութեան Նախագահ	29
Տիար Ալեք Մանուկեանի	29
Հ. Բ. Ը. Միութիւնը Ամերիկայի մէջ	30
Հ. Բ. Ը. Միութեան Կեանքն ու Գործը	31
Ն. Ս. Օծութիւն Վեհ. Տ. Տ. Վազգեն Ա. Կարողիկոս եւ Իր օժախումբը՝ լուսանկարուած Հ. Բ. Ը. Միութեան Եղիպտոսի Կեդր. Յանձնա-	32
ժաղովի եւ Գանիրէի Մասնածողովի անդամներուն հետ	32
Ն. Ս. Օ. Վեհ. Վազգեն Ա.ի եւ Իր հետեւորդներուն ժամանումը Հելիոպոլիս Փալաս Օրէլ (լուսանկար)	35
Քարեգործականի Կրթական Գործը Մերձաւոր Արեւելիքի մէջ	36
Դպրոցաշենութեան Հանգանակութեան մասին	40
Քարեգործականը Եւրոպայի մէջ	41
Աւակերտական Ամառնային բանակումներ	43
Առաջին Ազդեցութիւնը — Բոպըրը Սարեան	44
Քարի Գործերու անմահութիւնը	46
Ցոքելինական Տարւոյ նոր անդամներ	47
Միսնամեակի Մրցման մասնակցելու պայմանաժամբ	48

Հ.Բ.Ը.Մ.ԵԱՆ ՅԻՍՆԱՄԵԱՅ ՅՈԲԵԼԵԱՆԸ

Ե Ւ

ԱԶԳԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԻՐ ՆՈՐ ԾՐԱԳԻՐՆԵՐԸ

¤

ԿԵՍ ՄԻԼԻՈՆ ՏՈԼԾՐԻ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹԻՒՆ

¤

(ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ ՆԱԽԱԴԱՀ ՏԻԱՐ ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿԵԱՆԻ
ՄԻՈՒԹԵԱՆ 42-ՐԴ ՀՆԴՀ. ԺՈՂՈՎԻՆ ՄԷՋ)

ՅՈԲԵԼԻՆԱԿԱՆ ՏԱՐԻ

1956 տարին հոգեկան համատարած գոխունակութեան, ցնծութեան ու հպարտութեան բուական մը պիտի ըլլայ Հ. Բ. Ը. Միլութեան բազմահազար անդամներուն, բարեկամներուն եւ կրնամ բոել հայ ժողովուրդին համար:

1956 Ապրիլ 15-ին, Հ. Բ. Ը. Միլութիւնը կը լրացնէ իր գոյութեան յիսնամեակը եւ անոր Օսկի Ցոռելեանը՝ այդ բուականին սկսեալ ամբողջ տարուան թթքացին՝ պիտի տօնախմբուի աօխարինի ամեն կողմերը, մինչեւ այն հեռաւոր անկիւնները ուր մեր կազմակերպութիւնը ափ մը անդամներ ունի եւ կամ ուր հայսիրեւուն բաքախումը անհաղորդ չի մնար մեր ազգային կեանքին:

Պատմական բուական մը կ'ողջունենք ուրեմն յառաջիկայ Ապրիլ 15-ին, կը հասնինք նեանակալից հանգրուանիք մը, որ բարձունք մըն է, եւ որուն կատարեն երբ դեպի ետ դարձած մեր կտրած նամբան պիտի չափենք, մեր աշխերը պիտի սեւեռնենք նաեւ, մանաւանդ, մեր առջեւ բացուող հորդիզնին՝ դեպի ուր կը քալենք:

Յետաղարձ ակնարկ մը այս օրինեալ Միլութեան ծագումին, անումին

ու հայ կեանքին մէջ կատարած դերին վրայ՝ խորհրդածութիւններու ամբողջ աօխարին մը կը բանայ մեր առջեւ: Հրաբեի մը համազօր չկե, արդարեւ, անոր գոյութիւնը, յարատեւ զօրացումը, ծաւալումը, ու միանգամայն մեր ժողովուրդը հարուածող աղետներուն, դաժան կարօտութեանց դէմ անոր անվեներ ու անխոնջ պայքարը, յիսուն տարի անդադար: Պետական կեանք ունեցող ազգերը միայն կրնան Հ. Բ. Ը. Միլութեան նման հաստատութիւններ հիմնել, օրենքի ուժով, կամ կրնան նման կազմակերպութիւններ մէջտեղ բերել մեծ ժողովուրդները, իրենց աւելորդին տալով, բանի որ իրենց բաղաքակիրը կեանքի յատուկ համայնական պէտքերը կը հոգացուին իրենց կառավարութիւններուն կողմէ:

ՀԱՅՈՒՆ ՀՈԳԵԿԱՆ

ԱՆԽՈՐՏԱԿԵԼԻ ԶՈՐՈՒԹԻՒՆԸ

Բոնաւոր լուծի մը տակ դարերով տառապեցանք, կողոպատուելով, հարասահարուելով ու զարգուելով, բայց գերբնական ոյժ մը կանգուն պահեց մեզ: Այդ ոյժը մեր հոգեկան անպարտելի զօրութիւնն եր, ինքնուրոյն ժողովուրդ մը, ազգերու խառնարա-

նին մէջ՝ մեր անցեալով, մեր արժեկով, մեր բարոյական բարձր ստորոգելիներով առանձին ազգ մը ըլլալու մեր խորարմատ զիտակցութիւնը: Ամեն հայու մէջ այդ զիտակցութեան անեւք լոյսը, իր ազգային եսին մոլեզին փարումը, մեր փրկութեան միակ լասն է եղած եւ մեզի կատարել տուած է գործեր, որոնք մերինին նման փոքր ժողովուրդի մը համար անհնար պիտի քրւէին:

Հոգեկան այս փրկարար լոյսը, որ մեր պատմութեան հին դարերէն սկսեալ ճգնաժամային պահերու մէջ միշտ ուժգին թափուլ մը ողացած է ընտեալ հայուրդիներու վրայ, եւ անոնցի մեծանուն արքաներ, Սուրբ Հայրապետներ, մասկոյրի ռահվիրաններ եւ ազատգրութեան ներոսներ հանդերձած է մեզի, մեր օրերուն անգամ մը եւս իր ամբողջ շարափով ողողեց եզական անձնաւորութիւն մը, որպէսզի իր օրհասական մաքաւումներուն մէջ այս ազգը անյօս եւ անապաւեն չլուի:

Կարելի չէ տարակուսիլ թէ Սփնայի անապատին մէջ Խորայէլի որդիները առաջնորդող լուսեղէն սիւնին նման՝ ճառագայթներու անտեսանելի խուրձ մըն ալ մեր ուղեցոյցն է եղած եւ անոր տնորին է որ թաւալզոր չենք անհնեացած մեր ճամբուն վրայ բացուող խաւարակուու անդունդներուն մէջ:

**Հ. Բ. ՄԻՈՒԹԵԱՆ
ՍՏԵՂԾՈՒՄԾԻ ՀՐԱՇՔԸ**

Առաջ այս համոզումին, այսինքն առանց ոգեղէն այդ լոյսին ազգումին հաւատալու, ի՞նչպէս կարելի է բացատրել **Հ. Բ. Բ. Միութեան** ծագումը օսար հողի վրայ, մեր ազգային կեանի տրում ու վհաս մէկ պահուն, ազնուապետական կենցաղով անձնաւորութեան մը կողմէ, որ իր ժողովուրդին լեզուն անգամ չէր խօսեր:

Մեզի համար ալ նիսդ չկ'ուրեմն Մարգարէին այն խօսքը երբ կ'ըսէ՝ «Եւ յնզիպտուկ կոչեցի զորդի իմ»:

Հայութեան այդ ընտեալ որդին, Մեծն Պօղոս Նուպար, 1906 Ապրիլ 15ին, Նեղոսի ափին վրայ մարմին տուաւ իր հանճարեղ յղացումին որով իր միտքը ապահովաբար գրաւուած էր տարիներկ ի վեր, եւ զոր երկար խոկումներով հասցուցած էր, անոր դերը, ամրութիւնն ու ապագան պայծառօրէն նախապատկերելով իր ներաշխարհին մէջ: Եւ երբ իր աննման զործակիցներուն հետ հանդիսաւորապէս սուրագրեց **Հ. Բ. Միութեան** ծննդեան վկայագիրը, հայ կեանէին պարզեւց զօրաւոր, փրկարար հաստատութիւն մը որուն կարօսէն կը տառապէին:

Միութիւն՝ բոլոր բարի կամքի տեր ազգակիցներու, միութիւն անոնց այլասիրական զգացումներուն, նիզերուն ու զոհաբերութեանց՝ իրենց ժողովուրդին ցաւերը դարմանելու, անոր նիւթական ու մաւորական վերելին ծառայելու վեհագոյն նպատակին համար: Այսպիսի ծրագիր մը, որ անկարելի երազներու չէր ձգտեր եւ վերացական տեսութիւններու մէջ չէր մոլորեր, ուժեղ կերպով պիտի խօսեր ամէն հայու հոգիին: Եւ յիսուն տարուան պատմութիւն մը անա՛ կ'ապացուցանէ թէ ո՛րքան իմաստուն եւ յրատակատես եղած են **Հ. Բ. Բ. Միութեան** միշտ օրհնեալ Հիմնադիրն ու իր առաջին զործակիցները:

Հ. Բ. Բ. Միութիւնը ազգին մեծագոյն կազմակերպութիւնը դարձաւ իր հիմնարկութեան առաջին օրերէն սկսեալ. յոյսի, ապահովութեան, վսահութեան խարիսխ մը եղաւ ան, եւ անխիր անոր ուրց համախմբուեցան ամէն դասակարգի հայեր, մեծատուն, առեւտրական, աշխատաւոր, այր, կին եւ երիտասարդ, նեմարիս ազգային միութիւն մը՝ որուն միշտ բաղձա-

ցեր էինք՝ հրաժի մը պէս կ'իրազոր-
ծուեր անա:

Եղանկայիշատակ մեր Հիմնադի-
րը ինք տուաւ նաեւ առատաձենու-
թեան ազգանանն ու առաջին օրինա-
կը, եւ յիսուն տարի շարունակ ու
մինչեւ այսօր ազգին սիրով լառուած
հոգիներ, Միութիւնը զօրացուցին ի-
րենց մեծագումար նուիրատութիւն-
ներով կամ նոյնան բանկագին իրենց
նական համես վասակով: Տուին
ամեն ալ եւ կուտան դեռ, որովհե-
տեւ տեսան եւ կը տեսնին թէ Միութիւ-
նը իր առածք կը վերագարձնէ ազ-
գին, անօր ցաւերուն սպեղանի եւ ա-
նոր հոգեկան կարիքներուն դարման
հայրայիշելով:

ԱՐԱԳ ԱԿՆԱՐԻ ՄԸ Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԳՈՐԾԻՆ ՎՐԱՅ

Այսպէս յիսուն տարի շարունակ
զօրացաւ ու ծաւալեցաւ Հ. Բ. Ը. Մի-
ութիւնը, առանց ամենափոք ընկր-
կում մը ունենալու, հայ ժողովուր-
դին գուրգուրանեովը ցըապատուած,
ոնորիւ երախտաւաս վասակաւորնե-
րու եւ զործիչներու անզնանատելի
ջանքներուն, որոնց անունները յիշել
տաւ երկար պիտի ըլլայ հոս եւ որոնց
անուուս մեր յարգանքի սրազին տուր-
քը պիտի մատուցանենք Յոթելեանի
հանդիսութեանց ատեն:

Ի՞նչ ըրաւ Հ. Բ. Ը. Միութիւնը
այս յիսուն տարուան ընթացին: Նա
երկար պիտի ըլլար իր ծառայութեանց
բուումը կատարել: Համառօս եւ թերի
ակնարկ մը իսկ ցոյց կուտայ թէ ի՞նչ
նախախնամական դեր մը կատարած է
ուն հայ կեանքին մէջ: Իր հիմնարկու-
թեան վաղորդայնին իսկ, ան իր ու-
սադրութիւնը կեդրոնացուց մեր բնա-
գաւառի հեռաւուր անկիւններուն վրայ,
թուառութեան մասնուած երկրազործ
համայնքներու օգնութեան հասաւ, ա-
նոնց համար կրարաններ հաստացեց եւ

աշխատեցաւ արտազադրի շարժումը
կասեցնել. նոյնպէս այլ ցըանին և որ
Կովկասի աղետեալներուն եղբայրա-
կան ձեռք կարկառեց. յետոյ, Ատանա-
յի ջարդին զոհներուն մեծազոյն հոգա-
ծութիւնը ինք ստանձնեց: Մեծ եղենի
բազմահազար խլեակներուն ամենա-
զօրաւոր ապաւենք ինք ելաւ, իր ու-
բանցներով, այրիանցներով, արևս-
տանցներով եւ խնամատարական բազ-
մապիսի կայաններով: Ապա, Հայա-
տանի մէջ մայրանց, ակնարուժարան,
կատաղաբուժարան հաստացեց, Նու-
պարաւէնի ձեռնարկը ծրագրեց եւ յա-
ջողցուց, ու միանգամայն, 1932-էն
սկսեալ, գաղութահայութեան մէջ
սկսաւ կրական գործունեութեան մը
որ հետզհետէ ընդարձակուեցաւ եւ հա-
սաւ այսօրուան փայլուն, նախանձելի
վիճակին: Գիտենք թէ հայրենադարձի
պատմական նախակութիւն ունեցող
մեծ գործին մէջ Հ. Բ. Ը. Միութիւնը
ի՞նչ զնուական դեր մը կատարեց. ձեզի
ծանօթ և նաեւ թէ վերջին պատերազ-
մի ատեն իր կատարած ժառորդ միլիոն
եւ կես միլիոն տոլարի հանգանակու-
թեանց արդիւնքով ի՞նչ հսկայսկան
օգնութիւն հասցուց Լիբանանի, Սու-
րբոյ եւ Յունաստանի մեր զաղութեան-
ներուն, եւ ապա՝ կոփիս դադարումէն
վերջ նաեւ եւրոպայի բոլոր երկիր-
ները գտնուող մեր կարօտեալներուն: Դեռ քարժ է իր վերջին ձեռնարկը՝
դպրոցաւինութեան ծրագիրը. Մերձա-
ւոր Արեւելիքի մէջ նիւզ 100 հատ խար-
խուլ, անբնակելի վարժարաններ կա-
նոնաւոր կերպով նորոգուեցան եւ 10
հատ ալ ի նորոյ տինուեցան:

Այս տաս հարեւանցի բուումով
կարելի չէ տարամ գաղափար մը իսկ
կազմել Հ. Բ. Ը. Միութեան կատարած
գործին մեծութեան վրայ: Ան ազգին
համար մինչեւ այսօր տար միլիոն տո-
լարէ աւելի գումար մը ծախսած է եւ
կը խորհիմ թէ այս բուանեանը բաւա-
կան իմաստալից է ինքնին:

Յայտարարութեանս այս մասը եղրակացնելու համար, բաւական կը նկատմ ըստ քէ ամեն անգամ որ մեր ազգային կեանքը ցնցումի մը ենթարկուած է աղէտի մը կամ դժբախտութեան մը հետեւանիով, կամ ամեն անգամ որ մեր ժողովուրդը՝ գաղքաշխարհի որեւէ մեկ անկիւնը՝ կենսական կարօտութեան մը առջեւ գտնուած է, Բարեգործականը պատրաստ եղած է անհրաժեշտ օգնութիւնը փուրացնելու։ Ասոր իբրև վերջին ապացոյց յիշեմ Պաղեստինի պատերազմին պատճառով ծանր կացութեան մը մատնուած Երուսաղէմի մեր Վանքին եւ հոն ապաստանած գաղքականներուն Միութեան կողմէ ընծայուած աջակցութիւնը՝ որ 90,000 տոլարի կը յանգի, բացի դեղօրային, փոսի կարի եւ հագուստեղենի հայրայրումներէն։

Պատկերը զոր ուրուազծեցի, կը վերաբերի Հ. Բ. Ը. Միութեան անցեալ եւ ներկայ զործունեութեան։ — Ի՞նչ կենսական նպատակներու պիտի սեւեռնենք մեր ոււագրութիւնը անմիջական ապագային, այսինքն վաղը, Միութեան Յոբեկեանը ո՞չ քէ միայն նառով ու ծափերով պանծացնելու, այլ զայն նոր իրազործումներու մեկնակէս մը ընելու համար։

Մեր կրթական գործը նոյն քափով պիտի տարունակենք անոււես։ Ունին 3 սեփական երկրորդական վարժարաններ, 5 նախակրթարաններ, կարեւոր գումարներով կ'աջակցինք ազգին 3 դպրեվաներուն, կ'օգնենք 100է աւելի կարօ դպրոցներու եւ կանոնաւոր կրթարուակներ կը յատկացնենք 130ի չափ համալսարանական, արհեստագիտական եւ երկրորդական ուսմանց հետեւով սաներու։ Ազգային դաստիարակութեան գործին ուրիշ ձեւերով ալ կը սատարնենք. բայց չեմ ուզեր մանրամասնութեանց մէջ մտնել։ Կրթական այս մեծ ձեռնարկները մեր հոգածութեան առաջական պիտի մնան։

Պիտի տարունակենք նաեւ մեր խնամատարական գործը, այսինքն մեր դարմանատուններով ու զանազան կարգի նպատակներով օգնութեան պիտի հասնինք մեր կարօ ազգակիցներուն։ Կրթական եւ խնամատարական այս զոյզ նպատակներուն համար տարեկան 325,000—350,000 տոլար կը ծախսենք եւ այս յատկացումները պիտի շնուազեցնենք։

ՄՇԱԿՈՒԹԱՑԻՆ ՆՈՐ

ԶԵՌՆԱՐԿՆԵՐՈՒ ԾՐԱԳԻՐ

Յոբեկեանի յիշատակելի եղելութեան առքիւ, Կեդր. Վարչութիւնը մշակած է նոր ծրագիրներ ու նախատեսած է զանոնք իրազործելու միջոցը։ Մեր ոււագրութիւնը պիտի սեւեռնենք հայ մշակոյթին եւ Ամերիկայի մէջ նոր սերունդին հայապահպանման գործին վրայ։

Մեր մշակոյթին ամենազօրաւոր ազգակը եւ անոր հարազան հայելին մեր գրականութիւնն է։ Դժբախտաբար, Պաղքաշխարհի մէջ հայ գրականութիւնը իր հոգեվարքի ժամերը կ'ապրի։ Անոր զանազան նիւղերուն մէջ, բանասեղծութիւն, վիպագրութիւն, բատերգութիւն, պատմագրութիւն, բանասիրութիւն, եւն. — տա իիշ են մեծարձեկ գործերն ու տաղանդաւոր գործիչները։ Արդ, գրականութիւնը բառին խսկան իմաստով մեր հոգեկան սրնունդն է. առանց անոր, ազգային զգացում, մեր ժողովուրդին անցեալ ու ներկայ կեանքին նախաչում, մեր դարաւոր աւանդութեանց հաւատարմութիւն եւ մանաւանդ ցեղային հպարտութիւն զոյութիւն չեն կրնար ունենալ։ Եւ երբ ժողովուրդ մը այս ամենը չունի, այլասերումի եւ օսարացումի վանցին պատրաստ զոհ մը նը է։ Խոսք անոււես գաղքաշխարհի մասին է միայն, որուն ազգային իինենութեան պահպանումը Հ. Բ. Ը. Միու-

թեան մեծագոյն մտահոգութիւնը կը կազմէ:

Որոշած ենք ուրեմն հայ գրականութիւնը, եւ անոր նես նաեւ հայ արուեստ՝ իր բոլոր նիւղերով՝ բաջալերել, արժեկաւոր գործեր հրատարակելով ու անոնց հեղինակները վարձարելով։

Որոշած ենք հայ մտքի առաջնորդներ պատրաստել, ակներեւ տաղանդի մը ապացոյցները տուող երիտասարդներու դիւրութիւններ ընծայելով ու պակապի եւրոպական մեծ համալսարաններու մէջ իրենց մասնագիտութիւնը կատարելագործեն։

Որոշած ենք, դարձեալ եւրոպական համալսարաններու մէջ ընտիր ուսուցիչներու խումբ մը պատրաստել՝ մեր երկրորդական վարժարաններուն համար։

Ինչպէս գիտե, երկու տարի առաջ ծրագիր մը մշակած էին օգնութիւն ընծայելու հայ մտքին ու դաստիարակութեան վաղեմի մշակներուն որոնք կարօտութեան մատնուած են։ Այդ ծրագիրը եւս պիտի գործադրեն։

Տարիներէ ի վեր արգար զանգաներ կը լսուին թէ ամերիկահայ զաղութը Բարեկարդականի լինալ կալուածն է, կամ աւելի նիւղը՝ անոր տահագործման դասըր. ամերիկահայութիւնը Միութեան արտասահմանի ձեռնարկներուն համար կուտայ առասօրէն կ'ըսն, բայց իր խոկ ամենակենսական մէկ պէտք ուսադրութեան առարկայ չէ եղած բնաւ։ Այդ պէտք նոր սերունդը հայ պահելու հարցն է, անլուծելի բլլալու աստիճան դժուարի հարց մը՝ այս բարեկեցիկ նին զաղութին մէջ, ուր մեծ երկրի մը ազատակացիներն ենք եւ մեր գործի յարաբերութիւններով, մեր անհատական ու ընկերային կեանով այնքան զօրաւոր կերպով կը կրենք մեր միջավայրին ազդեցութիւնը։

Ասոր նետ մէկտեղ, կ'ընդունիմ թէ ազգային ինքնագիտակցութեան լոյսը, որուն վրայ ժիշ մը ծանրացայ նառիս սկիզբը, չէ սիջած մեր գաղութին մէջ. թերեւս իր վերջին ուժգին բափովն է որ ան կը տողայ այս բանի մը տարիներուն, վերահաս վտանգին ազդարարութիւնը տալով մեզի։ Ինքնապահապնումի հօգոր բնազդովլը միայն կարելի է բացատրել եկեղեցականութեան մեծ եռանդը որ կը տեսնուի բազմաքիւ բաղանքներու մէջ. կը տասնայ նաեւ թիւը ազգային կեդրոններու, ակումբներու. զիտակից ծնող կներ իրենց զաւակները Կիրակօնեայ դպրոցները կ'ուղարկեն, ուր անոնք կը սորվին մանաւանդ հայ եկեղեցին նանշանալ ու սիրել. ունինք նաեւ հայերենի դասրնացները։ Մեր ինքնութիւնը չկորուցնելու նախանձախնդրութեամբ միայն կը բացատրեմ, դարձեալ կորովի երիտասարդներու կողմէ սկսուած այն շարժումը, որուն նպատակն է Հարվիրտ համալսարանին մէջ հայագիտական դասրնացի մը հաստատել՝ մեր մշակութային արժեկները նանչցնելու համար օսարներուն եւ մանաւանդ այս երկրին մէջ մեր նորահաս սերունդին, այսինքն անոր մտաւորական հասուածին։

Կեդր. Վարչութիւնը, Ամերիկայի Կեդր. Յանձնաժողովին նետ համախորհուրդ, բաւական դրական եւ իրազործելի ծրագիր մը մշակած է Ամերիկայի մէջ տոհմային դաստիարակութեան գործին եւ հայապահապնաման աշխատանքներուն սատարելու համար։ Այդ ծրագրին զլխաւոր գիծերը հետեւեալներն են. —

1. Դաղութին հայ դպրոցներուն եւ հայերենի դասրնացներուն համար նպատակայարմար դասագիրքեր պատրաստել եւ հրատարակել։

2. Կիրակօնեայ դպրոցներուն համար պատրաստել դասագիրքեր եւ այլ գրաւիչ հրատարակութիւններ, հայ

ազգին ու եկեղեցին մասին մեր մանուկներուն տարրական բայց տպաւորիչ ծանօթութիւններ տալու նպատակով:

3. Նիւթական ազակցութիւնը ընծայել այն պատաժներուն որոնք կը փափաքին ազգային երկրորդական վարժարանի մը մէջ հայեցի դաստիարակութիւն սանալ:

4. Այս ազակցութիւնը ընծայել հայ դպրոցներուն եւ դասընթացներուն, որպէս զի մեր մայրենի լեզուն, պատմութիւնը եւ անոնց յարակից նիւթեր աւելի խնամքով ու արդիւնաւորութեամբ աւանդուին մեր մանուկներուն:

5. Անգլիերէն լեզուով պատրաստել եւ հրատարակել գիրքեր՝ մեր պատմութեան, գրականութեան, արուեստերուն, մէկ խօսքով մեր մշակոյրին մասին, մեր ազգային արժեքները ճանշցնելու համար մեր անգլիախոս հասարակութեան:

ԿԵՍ ՄԻԼԻՈՆ ՏՈԼԱՐԻ ՀԱՆԴԱՆԱԿՈՒԹԻՒՆ

Մշակութային եւ հայապահպանաման այս ընդարձակ ծրագիրը, արտասահմանի թէ Ամերիկայի մէջ, զոր ներկայացնուցի օատ ամփոփ կերպսվ, մեծածախս բայց հրամայական պահանջ մըն է զոր պէտք է գլուխ հանենք:

Եթե համազգային նախակութիւն ունեցող ձեռնարկի մը անհրաժեշտութեան համոզուած է, Բարեգործականը չէ վարանած զորդի ձեռնարկելու, ապաւինելով մեր ժողովուրդին ազգասիրութեան եւ զոհողութեան ոգիին: Այդ ոգիին ընորհիւ է որ կառուցուած է նուպարաւունք, փառաւոր իրականութիւն մը եղած է ներգաղթը, կատարեալ յաջողութեամբ պահուած է Դիրոցաթինութեան զորդը, ինչպէս նաև եղբայրական օգնութեան ընդարձակ ձեռնարկը վերջին պատրազմի աղետաւալներուն ու կաօտեալներուն:

Այս բոլոր մեծ իրազործումներուն մէջ կայ մեր ժողովուրդին աշխատանքը, վաստակը, կամաւոր պատարազը, այսինքն անոր սիրը, որովհետեւ անոնք ամենքն ալ կարելի եղած է գրլուխ հանել խոռոր հանգանակութիւններով:

Հանգանակութիւն մը պիտի կատարենք նաեւ մեր մշակութային եւ հայապահպանաման այդ նոր ծրագրին համար, ու նպատակակե որուած ենք 500,000 տոլար: Բարեգործականի յիսուն տարիներէն իւրաքանչիւրը 10,000 ական տոլարով ողջունել ու պատուել՝ խորհրդանական իմաստ մը պիտի առնե, առանց մեծ պահանջնուութեան: Հանգանակութիւնը պիտի ըլլայ համազգային, այսինքն պիտի կատարուի ամեն երկրներու մէջ, բայց հասկնալի է թէ անոր ծանրութեան կելրոնը Ամերիկան պիտի ըլլայ դարձեալ:

Բացատրեցի արդէն թէ ինչ կենական ու վեհ նպատակներու համար պիտի զործածենք այս գումարը եւ չեմ ուզեր կրկնութիւններ ընել: Կը կարծեմ թէ Հ. Բ. Ը. Միութեան Ռակի Յուբելեանը չինենք կրեար աւելի վայելուչ կերպով տօնել, մեր անմահանուն Հիմնադրին, Մեծն Պողոս Նուպարի եւ իր զործակիցներուն յիշատակը չինենք կրեար աւելի խանդադատանեով յարգել ու պանձացնել, քան ցոյց տալ թէ կը բալենք իրենց զծած համբէն, կ'աշխատինք մեր սիրելի ազգին միտ աւելի վերելքին:

Ամերիկայի մէջ կատարուելիք հանգանակութեան նախապատրաստական աշխատանքին մէկ մասը լրացուցած ենք արդէն, նախակած ենք Հանգանակիչ Կեդր. Յանձնախումբը եւ հանգանակութեան վերջ զործի պիտի սկըսին նաեւ արտասահմանի մեր մարմինները:

ԵԳԻՊՏՈՍ

Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ ԹԵՅԱՍԵՂԱՆ-ՀԱԻԱՔՈՅԹԸ

✿

Տարւոյ Փետրուար 26ը եղաւ Միութեանս տարեգրութեանց մէջ գեղեցիկ ու պատմական թուական մը, վասնզի այդ օրը մեր յիսնամեայ պատմութեան մէջ, առաջին անգամ ըլլալով, կը վայելէինք Բարձր Ներկայութիւնը մեր Առաքելածնորհ եւ Ազգբնիքը Ընդհանրական Հայրապետին՝ Ն. Ս. Օ. Վ. ԵՀԱՔԱՆ Վ. ԱԶԳԻՆ Ա. ի, որ շատ մօտէն տեղեակ Հ. Բ. Ը. Միութեան հայրենանուէր գործունէութեան, բարեհաճած էր հովանաւորել մեր 33 նոր վեթերաններուն Ընդունելութեան շքեղ հանդիսութիւնը, որ տեղի ունեցաւ Հելիոպոլսոյ Փալաս

ԱՆԴԱՄԱԳՐԱԿԱՆ ԱՐՇԱՒ

Բարեգործականի ոգիին տարածումը զօրաւոր ազդակ մըն է՝ մեր ազգային կեանքին մէջ աւելի միութիւն, համերաշխութիւն եւ համագործակցութիւն ստեղծելու: Մեր ժողովուրդին նետ կապ ունեցող կենսական խնդիրներու մէջ, սուր անհաւ տարակարծութիւնները ու անոնց հետեւանք եղող հակընդգեմ, կոտորակուած գործունեութիւնները, ուժերու աննպատակ վատնում, հիւծում են մեզի համար: Ամէն ողջամիտ հայ դիւրաւ կրնայ խորհրդածել Հ. Բ. Ը. Միութեան կատարած գործին նշանակութեան վրայ եւ ըստ այնմ որուել իր դիրքը, այսինքն՝ իր ջանքերն ու զոհողութիւնները միացնել ազգային այս մեծ կազմակերպութեան աշխատանքին, կամ նեռու մնալ անկէ:

Ցոքելինական տարուան ընթացքին, հետեւաբար, անդամագրական արշաւ մը պիտի կատարենք ամէն երկիրներու մէջ, որպէսզի Բարեգործականին գաղափարականը աւելի լայնորեն ծառալի մեր ժողովուրդի բոլոր խաւերուն մէջ: Այս ձեռնարկին նպատակը

նիւրական չէ բնաւ, այսինքն եկամուսներու յաւելումը, այլ գերազանցուն բարոյական է. միասնական ջանքները, իրերահասկացողութիւնը եւ սիրալիր գործակցութիւնը նրանքներ կընան գործել մեր կեանքին մէջ եւ լրջուն պիտի աշխատինք այս ուղղութեամբ:

Անդամագրական այս արշաւին ծրագիրը պատրաստ է իր լայն գիծերուն մէջ եւ զայն ի մօսոյ պիտի հաղորդենք Միութեանս բոլոր մարմիններուն:

Վերջացնելով, կը փափաքիմ որ այս ժողովին յարգելի անդամներէն ամէն մէկը, ներկայ վայրկեանէն սկրսեալ, ինքզինքը մեր զոյգ ձեռնարկներուն, հանգանակութեան եւ անդամագրական արշաւի բարողիչը նկատէ եւ իր ըցանակին մէջ աշխատի անոնց լիակատար յաջողութեան համար:

Բացուած կը յայտարաենմ ուրեմն Հ. Բ. Ը. Միութեան Ուկի Ցոքելինականի տարին, 1956ի մուտքէն սկսեալ:

Այսօրութին բացուած կը յայտարաենմ նաև Ցոքելինականի կէս Միլիոն Տուարի Հանգանակութեան մեծ ձեռնարկը եւ Անդամագրական արշաւը:

Պանդոկի շքեղաշուք սրահին մէջ։ Այս առիթով հրաւրուած էին Հայ Կրօնական Պետերը, որպէս Նախազահներ օրուան հանդիսառութեան, Ազգային հշխանութեան ներկայացուցիչները իրենց տիկիններով, հին վեթերաններ, Մամուլը, Հայ Գեղարուեստասիրաց Միութեան, Կոկանիան Սրահի, Հայկական Ընթերցասրահի և «Նիւբը Խոթ»ի վարչութիւնները, Գալուստեան, Նուպարեան, Միսիթարեան և Անարատ Յղութեան Քոյրերու վարժարաններուն տնօրէնները ևն., աւելի քան վեց հարյուր յիսուն երկսեռ հայրենակիցներ, որոնք փութացած էին պատասխանել Մասնաժողովիս հրաւէրին, և անգամ մը ևս վայելել Օրհնաբեր Ներկայութիւնը մեր Սիրեցեալ Վեհափառին, որ ժամը ճիշդ 6.30ին, իր շքախումբով մուտք գործեց սրահէն ներս, որոտազին ծափերու տեղատարափի մը մէջ, շրջապատուած Հ. Բ. Ռ. Մ. Միութեան Եգիպտոսի Կեղրոնական Յանձնաժողովի անդամներով։

Եգիպտական և Բարեգործականի քայլերգներուն նուազումէն յետոյ, հաւաքոյթը բացուած հռչակելով՝ խնամուած ճառով մը հանդէս եկաւ Հ. Բ. Բ. Միութեան Եգիպտոսի կերպոնական Յանձնաժողովի Ստենապետ Տօքթ. Խաչիկ Սօղիկեան, պատմականը ընելով ազգանուէր Միութեանս յիմնամեայ գործունէութեան, որ կ'ընդգրկէ խնամատարական, որբախնամ, կրթական և այլ զանազան մարզեր, ծանրանալով մանաւանդ արհաւտիրքի օրերուն կատարուած գործերուն, անոնց արդիւնքներուն և ներկայիս կատարուող կըրթական հսկայ ծրագիրներուն մասին։ Բուռն ծափերով ողջունուած այս ճառէն յետոյ սկսաւ թէյի սպասարկութիւնը զոր այնքան չնորհալի կերպով կատարեցին Միութեանս Մարզական Յանձնախումբի անդամ-անդամուհիները անսպառ փութկոտութեամբ, որպէսզի բոլոր ներկաները հիւրասիրուին պարտ ու պատշաճ մեծարանքով։

Թէյի սպասարկութենէն յետոյ գործադրուեցաւ օրուան զեղարուեստական յայտագիրը զոր վարեց Միութեանս Եգիպտոսի կեղը. Յանձնաժողովի Դիւանապետ Տիար Վարդգէս Գարստաշեան։


Հին վեթերաններու կողմէ խօսք առաւ Միութեանս հաւատաւոր անդամներն Տիար Տիգրան Զէյթունցեան, որ բարի գալուստ մաղթեց նորերուն և չնորհաւորեց զիրենք, ամբողջ 20 տարիներ Միութեանս շինարար գործունէութեան սատարած ըլլալնուն համար։

Կատարուեցաւ բաշխումը նոր վեթերան անդամներու վկայագիրներուն՝ զորս Վեհափառ Հայրապետը բարեհանձեցաւ յանձնել իր ձեռքով։

Ի պատասխան Տիար Զէյթունցեանի, նոր վեթերաններէն Տիար Երուանդ Տրենց Մարգարեան, որ այնքան արժանաւորապէս կը գլխաւորէ Հայ Մշակոյթի Բարեկամներու Ընկերակցութիւնը, յայտնեց թէ երջանիկ էր Վեհափառին ներկայութեանը վեթերանական վկայագիր ստանալուն համար, կը վերանորոգէր իր ուխտը այս մեծ ու համազգային Միութեան հանդէպ, որ գրօշակիրը հանդիսացած էր հայրենասիրական անկաշառ գործունէութեան։

Պր. Գրիգոր Փարթամեանի կողմէ Մերանգիւլեանի «Երգիչը», Սաթեանի՝ «Թուչէի մտքով տունը», Սայաթ-Նովայի՝ «Պլպուլը» և Վեհափառին փափաքին վրայ, դարձեալ Սայաթ-Նովային կտոր մը երգուեցան հոյակապ արուեստով, խելով խելայեղ ծափեր և չնորհաւորութեանց խանդապառ արտայայտութիւններ։

Օր. Մանուշ Թէրզիպաշեան արտասանեց անմահն Վ. Թէքէեանի «Եկեղեցին Հայկական»ը՝ խոր յուզումով և խանդապառութեամբ։



Ն. Ս. Օ. ՎԵՀԱՓԱՌ. ՎԱԶԳԻՆ Ա.
կը փակէ նոր վեթերաններու հանդիսութիւնը՝
պանծացնելով Հ. Բ. Ը. Միութեան ազգանուէր գործը

Պր. Օննիկ Գալուստեան արտասանեց Յովհաննէս Թումանեանի «Աղաւնու Վանքը», շատ գեղեցիկ առողջանութեամբ, ճշգրիտ շեշտով և թովիչ արտայայտութեամբ: Խակ սքանչելի էին Տիկին Աննա Նշանեանի «Հայրենի Գիւղը», (երաժշտ. Հ. Պէրպէրեանի) և «Հերոսական»ը մեներգները: Տիկին Զապէլ Գլըճեան դաշնակի վրայ կ'ընկերանար բոլոր մեներգներուն:

Խօսք առաւ Գահիրէի Մասնաժողովի Փոխ-Ատենապետ Տիար Ալեքսանդր Սարովսան և յայտնելէ վերջ թէ այս տարուան 33 նոր վեթերանները նախախնամութեան անհասանելի կամքովը արժանացած կ'ըլլային բացառութեան և բախտաւորութեան մը, քանի որ իրենց վկայագիրները կը ստանային Ամենայն Հայոց Վեհակառ Ս. Էջմիածնի Գահակալին ձեռքէն, բախտաւորութիւն մը որ աւելի քան չորս հարիւր տարիներէ ի վեր ո՛չ մէկ գաղութաբնակ հայու վիճակուած էր. թելազրեց որ այս բարեբաստիկ առիթով ուխտ մ'ալ ընեն, անդամազրելով իրենց զաւակները, թուները, մէկ խօսքով բոլոր պարագաները՝ Միութեան մը, որ կատարելապէս համազգային է, և իր հայրենանուէր գործունէութեամբը արժանաւորապէս ծառայած մեր ժողովուրդի ազգապահպանումին, մանաւանդ ահաւոր եղեռնի օրերուն, կամ ներգաղթին օժանդակելով և այս պատեհութեամբ Մայր Հայրենիք մեկնող հազարաւոր ազգայիններու ընձեռած օգնութեամբ:

Օր. Ասդրա Մարլեան դաշնակի վրայ մեծ զգայնութեամբ նուագեց մեծատաղանդ Արամ Խաչատուրեանի «Թօքաթաշն», արժանանալով Վեհակառապէին բարձր գնահատանքին:

Հոգեւոր պետերէն Հայր Յակոբ Ս. Վ. Կիրակոսեան խօսք առնելով շատ գեղեցիկ կերպով բացատրեց ազգապահպանման համար թափուելիք աշխատանքին կարեւորութիւնը, գնահատեց Բարեգործականի ճիզերը և յաջողութիւն մաղթեց:

Հայ Աւետարնական համայնքի հովիւ Վեր. Հ. Համբարձումեան ևս խանդագառ ճառով մը Վեհակառապէին յաճախակի այցելութիւններուն անհրաժեշտութիւնը շեշտեց, որպէսզի ժողովուրդի լայն խաւերը առաւել ևս ոգեւորութիւն իրենց կրօնական պարտականութիւններով, վասնզի լսաւ, առանց քրիստոնէական ճշմարիտ և ապրուած կեանքի, ո՛չ բարեգործութիւն կարելի է ընել և ո՛չ ալ Բարեգործականը կրնայ յարատեւել:

Ճերմապէս ծափահարուած այս զոյգ բանախօսութիւններէն վերջ, մեր բարեջան և անխոնդ Առաջնորդ Գեր. Մամբրէ Ս. Արքեպիսկոպոսի խնդրանքին վրայ խօսք առաւ Վեհակառը՝ պանծացնելով Հայութեան Եպիպոտոսի պարզեւը եղող Հ. Բ. Ը. Միութիւնը, որուն ընդհանուր գործունէութեան վրայ ակնարկ մը նետելով յայտնեց թէ մեր Տիրոջ Յարութեան Հրաշափառ Տօնը այնքան գեղեցկօրէն և արժանաւորապէս մեծարուած չէր Մեծանուն Հիմնադիրին տանը մէջ, որքան 1906 Ապրիլ 15ին Ս. Զատկի օրը, վասնզի այդօրն էր որ կը ստորագրուէր այս ազգաշէն Միութեան հիմնադրութեան աքթը, որ ասպարէզ կուգար նախախնամական և խսկապէս քրիստոնէավայել առագելութեամբ մը հայ կեանքին մէջ գործելու համար: Ահա՛ թէ ինչու համար Ծնդհանրական Հայրապետը չէր կրնար ներկայ չգտնուիլ այս մեծավայելուչ հանդիսութեան և չի յայտնել՝ այս Միութեան անդամացանկին վրայ իր առնունն ալ արձանագրուած տեսնելու (խանդակառ յոտնկայս խլացուցիչ ծափեր) ջերմ փափաքը: Եւ օրհնելով բոլոր աշխատաւորները այս մեծ և կենտունակ

ԱՄԵՐԻԿԵԱՆ

ԱՄԵՐԻԿԵԱՆ ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱՆՔ
Հ. Բ. Ը. ՄԻՌԻԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՏԻԱՐ ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿԵԱՆԻ

*:

Ուղրսթըրի (Միացեալ Նահանգներ) քաղաքապետ Ճէյմզ Օպրայըն, գնահատելով Հ. Բ. Ը. Միութեան կատարած յոյժ օկտակար գործը և մատուցած թանկազին ծառայութիւնները, Միութեանս Ամերիկայի Շրջանի Տարեկան Ընդհանուր ժամանակաշրջանում առաջատար գործութիւն բանալին յանձնած է Նախագահ Տիար Ալեք Մանուկեանի:

Միութեան, տուաւ իր Հայրապետական Օքնութիւնը և Պահպանիչով փակեց այս պատմական և չքեղ հանդիսութիւնը:

Հաւաքոյթէն յետոյ Վեհապար բարեհաճեցաւ կեզրոնական Յանձնաժողովի և Մասնաժողովի անդամներուն հետ լուսանկարուիլ, անջնջելի յիշատակ մը ձգելով Հ. Բ. Ը. Միութեան Մասնաժողովի տարեգրութեանց մէջ:

Ա. ՇԱԼՃԵԱՆ

ՆՈՐ ՎԵԹԵՐԱՆՈՒԹԻՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆԴԱՄՆԵՐ

- | | |
|---------------------------------|------------------------------|
| 1) Աղջարեան Ժողէք (Մանսուրա) | 18) Մեսլոպեան Յակոբ |
| 2) Այրասեան Սարգիս | 19) Մինասեան Հրանդ |
| 3) Բարունակեան Ժիրայր (Էրիթրէա) | 20) Ներսէսեան Գրիգոր |
| 4) Գէորգեան Յարութիւն | 21) Շահրիկեան Տիկին Մաքրուհի |
| 5) Թաթլեան Արթին | 22) Շամլեան Խօսնակ |
| 6) Թէլլալեան Եղբարք | 23) Պալատունի Վահէ |
| 7) Թորիկեան Միքայէլ | 24) Պանեան Հաճի Սարգիս |
| 8) Թուֆայեան Մարտիրոս | 25) Պօնճուգեան Տիկին Հոխսիմէ |
| 9) Իշխանեան Տոքթ. Միհրան | 26) Սարափեան Արամ |
| 10) Իփէկեան Աղասի | 27) Սարրաֆեան Սոկրատ |
| 11) Կանանեան Գարեգին | 28) Սեղբոսեան Արշակ |
| 12) Կարիպեան Թորգոմ | 29) Աչտէֆճեան Թումիկ |
| 13) Կարիպեան Նասիպ | 30) Վարդուկեան Արտաշէս |
| 14) Ղուկասեան Հրանդ | 31) Վարդուկեան Գասպար |
| 15) Ճիզմէճեան Սիրուն | 32) Տէրվիշեան Վահան |
| 16) Մարգարեան Տրենց Երուանդ | 33) Ֆէրհատեան Արամ |
| 17) Մարտիրոսեան Վաղինակ | |

Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԻՒՆԸ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԷԶ

* *

Փաստաբան Արամ Սարոյեան, որ Ֆրէզնոյի մէջ ծանօթ է իր ազգային ժառայութեամբ, Ատենապետ նշանակուած է Ամերիկայի Հանդանակիչ Յանձնախումբին որ պիտի կատարէ Կես Միլիոն Տոլարի հանգանակութիւնը, որուն 250,000 տոլարը պիտի հանգանակուի և գործածուի Ամերիկայի մէջ՝ մշակութային, կրթական և ընկերային նպատակներուն:

Յորելինական այս մեծ հանգանակութեան արդիւնքը ամբողջութեամբ պիտի յատկացուի հետեւեալ ազգօգուտ նպատակներուն.—

1.— Պատրաստութիւն և հրատարակութիւն դասագրքերու, հայկական դպրոցներու և դասարաններու մէջ գործածուելու համար:

2.— Պատրաստութիւն և հրատարակութիւն գրքերու և գրական նիւթերու, Կիրակնօրեա Դպրոցներու մէջ գործածուելու համար:

3.— Նիւթական օգնութիւն չափահաս հայերու, գոլէճներու մէջ հայերէն դասընթացքներու հետեւելու համար:

4.— Նիւթական օժանդակութիւն հայկական դպրոցներու՝ պատիկներու հայերէն սորվեցնելու համար:

5.— Պատրաստութիւն և հրատարակութիւն անգլիերէն լեզուով՝ Հայոց Պատմութեան, մշակոյթին և գրականութեան վերաբերեալ գիրքերու:

6.— Պատրաստութիւն արժանաւոր ուսուցիչներու և մտաւորականներու՝ գոլէճական կամ համալսարանական դասընթացքներով:

7.— Օգնութիւն հայ գրողներու և մտաւորականներու՝ անոնց արժէքաւոր գործերը հրատարակելով կամ այլ կերպերով:

8.— Օգնութիւն կարօտ և արժանաւոր հայ ուսանողներու:

9.— Օգնութիւն տեղական կարիքներու և ընկերային ծառայութեան:

Տիար Սարոյեան արդէն իսկ կազմակերպչական աշխատանքներ կատարած է Ֆրէզնոյի և Լոս Անջելըսի շրջաններուն մէջ:

ՆԿԱՐԻՉ Գ. ՊԵՏԻԿԵԱՆԻ ՑՈՒՑԱՅԱՆԴԵՍ. — Միութեանս Փարիզի նախկին սաններէն նկարիչ Դրիգոր Պետիկեան իր նկարները ցուցադրած է Նիւ Եորք, Օլտ Փրինթ Սէնթը Կէլըրիին մէջ, Փրանսական ընդհանուր հիւպատուին հովանաւորութեան տակ:

Ցուցահանդէսը ունեցած է արտակարգ յաջողութիւն: Այս պատճառաւ ալ կազմակերպիչները զայն երկարաձգած են 15 օր ևս:

Հ. Բ. Ը. ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿԵԴՐ. ՑԱՆՑԱԺՈՂՈՎԻ ՀԱՇԻԽՆԵՐԸ

1954—1955ին

ա) Ընդհանուր մուտք	314,718,77	Տոլար
բ) Նուիրատուութիւններ	72,979,75	»
գ) Կտակներ	100,229,08	»

(Ընդհ. Մուտքի գումարը՝ 1953—1954 շրջանին հետ բաղդատմամբ՝ արձանագրած է 114,148,74 Տոլարի յաւելում մը):

ՀԱՇԻԽՆԵՐԸ Ա. Ա. ՔՈՒՄԱՐ. — Կեղրոնական Վարչական ժողովը Երուսաղէմի հայ գաղթականներուն ուղարկած է 46 հակ հագուստեղէն՝ 3 թօնու: Արար գաղթականներուն ևս բաժին պիտի հանուի այս առաքումէն:

ՓՈՇԻ ԿԱՄԻ Ա. Ա. ՔՈՒՄԱՐ. — Փոշի կաթ դրկուած է Սուրբա 10,000 քիլո, Լիբանան՝ 8,000, Երուսաղէմ՝ 4,000, Յունաստան՝ 4,000, համագումար՝ 26,000 քիլո, 18270 Տոլար փոխարժէքով:

Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ ԿԵԱՆՔՆ ՈՒ ԳՈՐԾԸ

*—

ԿՑԱԿՆԵՐ ԵՒ ՆՈՒԻՐԱՑՈՒՅԹԻՒՆՆԵՐ

1.— Նիւ ԵՊՐՔԵՆ, Տիկին Ռեքելկա Խսագուլեան պատուական հայուհին 10,000 ՏՈԼԱՐ կրթ. հիմնադրամ մը հաստատած է իր պատուական ամուսնոյն՝ Յովհաննէս Խսագուլեանի յիշատակին։ Այս հիմնադրամին եկամուտը պիտի յատկացուի համալսարանական ուսանողի մը իրեւ կրթաթոշակ։

Այս աղնիւ բարերարուհին, իր բարեսիրական ծրագիրը իրագործելէն քանի մը օր վերջ զնքած է իր մահկանացուն, յառաջացած տարիքի մէջ։

2.— Ֆրէզնոյէն, հանգուցեալ Տիկին Զարուհի Մ. Խոլիկեանի կտակով Հ. Բ. Ը. Միութեան յատկացուած 6,335 ՏՈԼԱՐ զանձուած ըլլալով՝ պիտի յատկացուի Միութեանս բարեսիրական և կրթական նպատակներուն։

3.— Նիւ ԵՊՐՔԵՆ, Տիար Արշակ Սեղրակեան, Միութեանս կաթի ֆօնտին նուիրեց 4,240 ՏՈԼԱՐ։ Յիշեալ աղնիւ հայը մեր դպրոցաշխական հանգանակութեան ևս իր մասնակցութիւնը բերած է 5000 ՏՈԼԱՐով։ Այս գումարը յատկացուած է Խաքքայի (Սուրիական անապատ) մեր աղքատիկ գաղութին դպրոցի շինութեան։

4.— Արմէն Դերձակեան (Ուաշինկթընէն) Բարեգործականին կտակած է 40,000 ՏՈԼԱՐ։ Բատ կտակարարի բաղձանքին, 1955—56 տարեշրջանին համար այս գումարի հասոյթէն 1,000 ՏՈԼԱՐ պիտի յատկացուի ամերիկահայ ուսանողներու, որոնք կ'ուսանին ամերիկեան համալսարաններու կամ գոլէճներու մէջ։

5.— Շիգակոյէն Տիար Ռ. Վարդան, միայն Ամերիկայի մէջ գործածուելու համար Միութեանս տրամադրեց 5,000 ՏՈԼԱՐ։ Այս ֆօնտին հասոյթը պիտի գործածուի կրթական կամ բարեսիրական նպատակներու համարդէններուն գոյացած է 10,000 ՏՈԼԱՐ։

ՏՈՎՀԱՆՆԵԼՍ ԾՈՎԻԿԵԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ. — Ծանօթ մտաւորական ողբ. Տոքթ. Յովհաննէս Ծովիկեանի յիշատակը յաւերժացնելու համար Ամերիկայի մէջ կազմուած է յանձնախումբ մը, որուն նպատակն է գոյացնել 50,000 ՏՈԼԱՐի մնայուն հիմնադրամ մը, որուն եկամուտը պարբերաբ և ըստ պահանջի պիտի գործածուի մշակութային և կրթական ձեռնարկներու։ Այս նպատակաւ արդէն 23 հոգիներու միջեւ կատարուած առաջին հանգանակութենէն գոյացած է 10,000 ՏՈԼԱՐ։

ՀԱՐԱՀԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ

Հ. Բ. Ը. Միութիւնը մասնաճիւղեր ունի հետեւեալ քաղաքներուն մէջ։


Պուէնոս Այրէս (Արքանթին)

Գորսոնապա

Մոնթէվիտէս (Ուրուկուա)

Սան Փաւլո (Պրազիլիա)

որոնք աշխատաժով լժուած են Միութեանս հետապնդած շինարար աշխատանքին։



Ն. Ս. ՕԺՈՒԽԹԻԻՆ ՎԵՀ. Տ. Տ. ՎԱԶԳԻՆ Ա.

Լուսանկարուած Հ. Բ. Ը. Միութեան Եղիպտոսի Կեր. Յանձնաւ

Կիւակի, 26 Փերուար 1956ի նոր վերեւանու



Ալեքսանդր Վահագին

ՀՀ Ա. ԿԱՐՈՂԻԿԱՆ ԵԽ ԻՐ ՇՔԱԽՈՒՄԲԸ

Ցամողովի և Գահիրկի Մասնաժողովի անդամներուն թե
երան ընդունելութեան հանդիսութեան էսֆ

6.— Մարսէյէն (Ֆրանսա), Երուանդ Սելեանի թողօնը՝ աւելի քան 3,5 Միլիոն ֆրԱՆՔ, փոխանցուած է Հ. Բ. Բ. Միութեան անուան, որ նախարարական հրամանագրով (24—12—1955), կ'արտօնուի Ֆրանսայի մէջ եւս նուիրատուութիւններ և կտակներ ստանալու:

ԿՐԹԱԿԱՆ ԵՒ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱՐԴԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ

1.— ՄԿՐՏԻՉԵԱՆ ՍԱՆԵՐ.— Միութեանս կեղր. Վարչական ժողովը ու բոշեց Վարդպէս Մկրտիչեան կրթ. Հիմնադրամի այս տարուան դրամագլուխի գումարը՝ (1955/1956) 2,500 ՏՈԼԱՐ, դարձեալ յատկացնել այն 14 սաներուն, որոնք կ'ուսանին Պէյրութի Ամերիկեան և Ֆրանսական զոյգ Համալսարաններուն մէջ:

Ասոնցմէ զատ, կրթաթոշակ մը յատկացուեցաւ նաև Յովհաննես Երկանեանի, նախկին սան Մելգոնեան կրթ. Հաստատութեան, որ Պրիւսէլի մէջ մարմնակրթական ճիւղին հետեւած է, իր մասնագիտութիւնը աւելի խորացընելու և յառաջիկային հայ վարժարաններու մէջ ծառայելու համար:

2. ՆՈՐ ՍԱՆԵՐ ՄԵԼԳՈՆԵԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ.— Յունաստանէն ՏԱՄԱՐ և Իրանէն ԵՐԵԲ նոր սաներ ընդունուեցան այս տարեշրջանին: Որոշուեցաւ նոյնպէս, ամէն տարի Լիբանանի Թուշնոց Բոյն որբանոցէն ընդունիլ ԵՐԵԲ ՍԱՆԵՐ:

3. Կեղր. Վարչութիւնը որոշեց այս տարեշրջանէն (1955/56) սկսեալ Երկու ուսանողներ պահել Արենի համալսարանին մէջ:

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ

1.— ԴԱՐՈՒՀԻ ՅԱԿՈԲԵԱՆ (Պէյրութ) Աղջկանց Վարժարանը ցարդ վարձու չէնքի մը մէջ կը գտնուեր: Կեղր. Վարչութիւնը որոշեց սեփական չէնք մը կառուցանել: Հողին համար պիտի վճարուի 43,000 ՏՈԼԱՐ:

2.— Տէրպէսիէ (Սուրիա) վարժարանին վրայ երկու դասարան ևս աւելցընելու խնդրանք եղած ըլլալով, Սուրիոյ Շրջ. Յանձնաժողովէն այս նպատակին համար 100 ՏՈԼԱՐ տրամադրուեցաւ:


ՆՊԱՏ ԵՒ ՕԳՆՈՒԹԻՒՆ

1.— ԱՄՄԱՆԻ (ՅՈՐԴԱՆԱՆ) ՀԵԹՈՒՄԵԱՆ Վարժարանին համար, ուր Պաղեստինի գաղթականներուն զաւակները կ'ուսանին, որոշուեցաւ 1,600 ՏՈԼԱՐի նպաստ մը, որուն 700ը պիտի յատկացուի վարժարանին պիտմէն հաւասարակուելու, իսկ մնացեալ 800 տոլարով ալ պիտի գնուին գպրոցական կարասիներ, առարկաներ, գրասեղաններ ևն.:

2.— ՀԱՅ ԵՐԻ ՏԱՄԱՐԱՐԱԾ ՄԻՈՒԹԵԱՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՄԱՍՆԱԺԻՒԴԻՆ ակումբի վերակազմութեան համար 400 ՏՈԼԱՐի նպաստ մը սահմանուեցաւ:

3.— ՆՊԱՏ ԱԶՈՒՆԻԷԽԻ ԱԶԴԱՑԻՆ ԲՈՒԺԱՐԱՆԻՆ.— Երջանկայիշատակ Գաթեգին Կաթողիկոսի անուամբ սարքուելիք բժշկական աշխատանոցին ի նպաստ 500 ՏՈԼԱՐի յատկացում մը եղաւ:

4.— ՆՈՒԷՐ ԱՄԵՐԻԿԵԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱԶԻՆ— Ուրականի և ողողումներու հետեւանքով, Ամերիկայի արեւելեան նահանգներու աղէտեալներուն օգնութեան ձեռնարկին ի նպաստ, Կեղր. Ժողովը 1,000 ՏՈԼԱՐ նուիրեց Ամերիկեան Կարմիր Խաչին:



Ն. Ա. Օ. Վեհ. Վազգէն Ա. ի եւ իր նետեւորդներուն ժամանումը
Հելիոպոլիս Փալաս Օթէլ

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՄԵՐՉԱԽՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ՄԵԶ

ԼԻԹԱՆԱՆ

Հ. Բ. Ը ՄԻՈՒԹԵԱՆ ՊԼՅՈՒԹԻ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ-ՄԱՆՈՒԿԵԱՆ ՄԱՆՉԵՐՈՒ
ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԿԵԱՆՔԵՆ

1954—1955 տարեշրջանին աշակերտութեան թիւը եղած է 220։

Վարժարանը մարզական գետնի վրայ կատարած է յառաջդիմութիւն։ ունի պասքէթ-պոլի, վոլի-պոլի և ոտնագնդակի խումբեր, նաև երածաս-սկրներու երջանակը, ուր պարբերաբար աշակերտներուն կը հրամցուին դա-սական կտորներ։ Ունի նաև լարային նուազախումբ՝ Պ. Հրաչ Պէրպէրեանի դեկավարութեամբ։ իսկ Պ. Կիրակոսեանի առաջնորդութեամբ, աշակերտները կը վարժուին ձեռարուեստի։

Շաբաթական երկու անգամ տեղի կ'ունենայ բարոյախօսութիւն, իսկ երկու շաբաթը անգամ մ'ալ ատենամարզանք։

Վարժարանը 1956ին իր շրջանաւարտները պիտի ներկայացնէ արաբա-կան պահանջմանի։

Ցիշատակենք թէ Օխտոր եւ Քեմպինի քննութեանց մասնակցելով այս վարժարանի աշակերտներէն լեւոն թորոսեան առջի տարի, իսկ անցեալ տա-րի ալ Գէորգ Երէցեան խլեցին Լիբանանի առաջնութիւնը, մինչ արաբական սէրթէֆիքայի քննութեանց մէջ 22 ԱՇԱԿԵՐԾՆԵՐ ՅԱԶՈՂԱԾ են, որոնցմէ 4ը պատոյ յիշատակութեամբ։

Շրջանաւարտները, բացի երկուքէն, կը յաճախեն Պէյրութի Ամերիկեան Համալսարանը և անոնցմէ 3 հոգի կը գտնուին Համալսարանի պատոյ ցան-կին վրայ։

Վարժարանին տնօրէնն է Պ. Արա Թօփճեան։

Հ. Բ. Ը ՄԻՈՒԹԵԱՆ ՊԼՅՈՒԹԻ ԴԱՐՈՒՀԻ ՅԱԿՈԲԵԱՆ ԱՂՋԱՆՑ
ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԿԵԱՆՔԵՆ

1954—1955 տարեշրջանի աշակերտութեան թիւը եղած է 152։

Վարժարանը կը պատրաստուի իր շրջանաւարտուհիները ներկայացնել լաներն Զեյմպըր ալ Քամբուսի քննութիւնաց։ Ծրագրած է նաև յառաջդիկային շրջանաւարտ դասարանը ներկայացնել Մէրթիւլ կը քննութեանց։ «Դա-րուհինի շրջանաւարտուհիները արդէն առանց քննութեան կը մտնեն Պէյ-րութի Ամերիկեան Գոլէճը։

Վարժարանին տնօրէնն է Պ. Խաչեր Գալուստեան։ Վարժարանը իր 16դր տարուան հանդէսը տուաւ անցեալ Յունիսին, ի ներկայութեան կաթ։ Տեղապահ Խաղ Սրբազանի, Լիբանանի կը։ Նախարար Մօրիս Զուէնի և ծնողներու։

Վարժարանի երգչախումբը, Հ. Պէրպէրեանի առաջնորդութեամբ եր-գեց, իսկ օրիորդներ կատարեցին ուղերձներ և արտասանութիւններ։

ԿԱՐ ՈՒ ԶԵՒԻ ԴԱՍՄԱՆԹԱՅՔ

(1954—1955 ՏԱՐԵՇՐՋԱՆ)

Միութեանս Պելրուքի Տան մէջ 1955 Յունիս 30ին տեղի ունեցաւ կարու ձեւի դասընթացքին 20 աշակերտուհիներու վկայականաց բաշխման հանդէսը, ի ներկայութեան ծնողներու, անդամուհիներու և համակիրներու չանդէսը ունեցաւ նաև գեղարուեստական բաժին մը՝ մեներգ և արտասանութիւն:

ՍՈՒԻՐԻԱ

ՍԵՓԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐ

Տէ՛րՊէ՛Սիէ. — Սուրիոյ հիւսիս-արեւելեան կողմը 15—20 հազար բնակչութիւն ունեցող գիւղաքաղաք մըն է Տէրպէսիէն, ուր կ'ապրի 100 տուն հայութիւն:

Տիգրանակերտի շրջանէն հաւաքուած այս քաղաքի հայերը կը խօսին քրդերէնով և արաբերէնով աղաւաղուած հայերէն մը. շատեր ալ դարձած են քրդախօս կամ արաբախօս:

1954 Հոկտեմբերին, Միութիւնս բացաւ իր սեփական կիլիկեան վարժարանը՝ 74 աշակերտուհիով: Տարուան ընթացքին այդ թիւը բարձրացաւ 88ի: Վարժարանին տնօրէնն է Պր. Յովհ. Պետեան, իրեն գործակից ունենալով չորս ուրիշ կրթական մշակներ:

Վարժարանին տարեկան պիւտմէն 2000 ՏՈԼԱՐ է, որուն 60 տոկոսը Միութիւնս կը տրամադրէ: Այս տարեշրջանին [1955—56] աշակերտութեան թիւը ՀԱՐԻԽԻՐի մօտեցած է:

ԼԱԶԱՐ-ՆԱԶԱՐԵԱՆ ՎԱՐԺ., ՀԱԼԷՊ.— Հ. Բ. Բ. Միութեան Լազար Նազարեան վարժարանը բոլորեց իր անդրանիկ տարին՝ 1954—1955 տարեշրջանին, որու ընթացքին ունեցաւ 83 աշակերտուհի, Մանկապարտէզի 4 և Նախակրթարանի 5 դասարաններու մէջ: Ուսուցչական կազմը 10 հոգիէ կը բաղկանայ. վարժարանի տնօրէնն է Պր. Լեւոն Պետիրեան:

Աշակերտուհին երկու անգամ ենթարկուած են բժշկական քննութեան և տկարակազմներուն տրուած են զօրացուցիչ գեղեր: Միութիւնս այս վարժարանին յատկացուցած է տարեկան 9,000 ՏՈԼԱՐ կամ 30,000 ՍՈՒԻՐԻԱԿԱՆ ՌՍԿԻ:

ԱՐՄԷՆԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, ԱՃՈՒՐԼՈՒՔ — ՀԱԼԷՊ.— Հալէպի Աճուրլուք կոչուած թաղամասին մէջ գտնուող այս վարժարանը Միութեանս սեփականութիւնը դարձաւ 1953ին: Ունի 170 աշակերտ՝ Մանկապարտէզի 4 և Նախակրթարանի 4 դասարաններու մէջ: Ուսուցչական կազմը կը բաղկանայ 10 երկսեռ ուսուցիչներէ: Տնօրէնն է Պր. Եղ. Տաննապետեան: Վարժարանի տարեկան պիւտմէն եղած է 4,500 ՏՈԼԱՐ (15,000 Ս.Ո.): աշակերտութեան գաւաթ մը տաք կաթի բաշխումէն:

ԱՐՄԷՆԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, Շէթի ՄԱՆՄՈՒԾ — ՀԱԼԷՊ.— Այս վարժարանն ալ 1953ին Միութեանս սեփականութիւնը դարձաւ: 1954—1955 տարեշրջանին ունեցաւ 122 աշակերտ, որոնցմէ 62ը Նախակրթարանի, իսկ 60ը Մանկապարտէզի մէջ կը գտնուէին: Ուսուցչական կազմը կը բաղկանայ 6 հոգիէ. Տնօրէնն է Պր. Ժիրայր Խակէնեան:

Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ ՀՈՎԱՆԱԽՈՐԵԱԼ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐ

Հովանաւորեալ վարժարան կը կոչուին Լիբանանի և Սուրիոյ այն դրաշ-
րոցները որոնք կը մատակարարուին Հ. Բ. Ը. Միութեան Տեղական Մաս-
նաճիւղերուն կողմէ:

1. ՎԱՐԴԱՆԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, ՃԱՐԱՊԼՈՒՍ.— Հալէպէն 50—60 մզոն
հեռու, Եփրատի եղերքին հաստատուած այս վարժարանը ունի 60 աշակերտ.
ուսուցչական կազմը 5 հոգի է: Շէնքը Միութեանս սեփականութիւնն է: Վար-
ժարանը ունի Մանկապարտէզ Յ տարուան և Նախակրթարան 5 տարուան
դասընթացքներով:

2. Ա.ՑՆ ԷԼ ԱՐԱԲԻ ՎԱՐԺԱՐԱՆ.— Սիրո-թուրք սահմանին վրայ (Այն էլ
Արաբ) կոչուած քաղաքին հայկական փոքրաթիւ գաղութիւն այս վարժարանը
կազմակերպուեցաւ Միութեանս տեղական Մասնաժողովին ջանքերով: Վար-
ժարանը՝ որ Բարեգործականի սեփականութիւնն է, ունի 98 աշակերտներ,
բաժնուած Նախակրթարանի 6 և Մանկապարտէզի 2 դասարաններու մէջ:
Ուսուցչական կազմը կը բաղկանայ 5 հոգիէ: Վարժարանի պիտանէն է 4,000
Ս. ՈՍԿԻ, որուն կէսէն աւելին Միութիւնս կը հայթայթէ:

3. ՎԵԲԱՇԽՈՒՆԴ ՎԱՐԺԱՐԱՆ, ԵԱԳՈՒՊԻՔ.— Հալէպէն մօտ 50 մզոն
դէպի հարաւ-արևմուտք գտնուող այս քաղաքին հայերուն 60 առ հարիւրը
արաբախօս են, իսկ մնացեալը լատինացած են: Բարեգործականը 5 տարի ա-
ռաջ 5,000 ՏՈՒԱՐ ծախսելով շինեց քարշէն նոր վարժարան մը, որ ունի
75 աշակերտ՝ Նախակրթարանի 5 և Մանկապարտէզի 2 դասարաններու մէջ:
Վարժարանը ունի 4 ուսուցիչ: Պիտանէն Միութիւնս կը հայթայթէ ամբող-
ջութեամբ:

4. ՀԱԼԵՊԻ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՔ.— 1953էն ի վեր Հալէպի մէջ
կազմակերպուած է արաբերէնի գիշերային դասընթացք մը զործաւոր հայ
տղոց եւ աղջիկներու համար, տրուած ըլլալով անհրաժեշտութիւնը պետա-
կան լեզուին որ օրէ օր աւելի ևս կը շեշտուի երկրին մէջ: Պետական արտօ-
նագիրը տրուեցաւ 1953 Յունիսին, և անկէ ի վեր կազմուեցան չորս դասա-
րաններ: Աշակերտներուն թիւն է 50—60: Կը դասախոսեն երկու տեղացի
ուսուցիչներ, , որոնց թոշակները Հ. Բ. Ը. Միութեան կրթական Յանձնա-
խումբը կը հոգայ:

Վերջերս, բարձրագոյն դասարանի եօթը աշակերտները լրացնելով Պետա-
կան Նախակրթարաններու հնգամեայ ծրագիրը, մասնակցեցան Պետական Սեր-
թիֆիքայի քննութեանց, որոնց մէջ յաջողեցան, և Միութեանս հանդէպ իրենց
շնորհակալութեան զգացումները յայտնեցին սրտաբուխ գրութիւններով:

5. ՍԱՀԱԿԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ — ԴԱՄԱՍԿՈՍ.— Դամասկոսի Սալիիէ թա-
ղամասին մէջ այս վարժարանը ունի 106 աշակերտ, իսկ պաշտօնէութեան
թիւը կը բաղկանայ 4 ուսուցիչէ և 5 ուսուցչուհիէ:

Միութիւնս այս վարժարանին մէջ կը պահէ 33 սաներ, որոնց կրթա-
թոշակ կը վճարէ 1320 Ս. Ո.: Այս վարժարանը Հ. Բ. Ը. Միութեան Կ.
Կիւլպէնկեան հիմնարկութեան շէնքին մէջ փոխադրուած է ներկայ տարեշըր-
ջանի սկիզբէն:

6. ՔԵՍԱՊԻ ՎԱՐԺԱՐԱՆ.— Զուտ հայկական գաղութի մը մէջ գտնուող այս վարժարանը ունեցած է 16 աշակերտ միայն, ծնողքներու գէպի քաղաք փխադրութեան պատճառաւ: Միութիւնս կ'օժանդակէ սոյն վարժարանին, իւրաքանչիւր աշակերտի համար 50 Մ. ՈՍԿԻ տրամադրելով:

7. ՄԵՄՐՈՊԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ — Գ.Ա.ԲԱՇՈՒՐԱՆ.— Շէնքը շինուած է Միութեանս կողմէ, ունի 40 աշակերտ, երկու ուսուցիչներով: Շէնքը կ'օգտագործուի նաև ամրան եղանակին օդափոխութեան դրկուած տկար աշակերտներու պատսպարման համար:

ՆՐՈՒՄԱՂԵՄ

Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ ԺԱՌԱՆԳԱԿՈՐԱՑԻ ՍԱՆԵՐԸ

Միութիւնս, երուսաղէմի մառանգաւորաց Վարժարանին յատկացուց այս տարեցրջանին 5,000 ՏՈՂԱՐ, ապահովելու համար իր 10 ուսանողներուն բոլոր ծախքերը: Երուսաղէմի մառանգաւորացը, որ 112 տարիներէ ի վեր կը գործէ, հայ եկեղեցւոյ և հայ վարժարանին որակեալ պաշտօնեաներնուրելով, կը բաղկանայ 4 դաստրաններէ, 30 աշակերտներով, որոնք ազգային վարժարաններու շրջանաւարտներէն կ'ընտրուին: Այս աշտկերտները չորս տարուան ընդհ. կրթութիւն մը ստանալէ յետոյ, անոնցմէ կոչում ունեցողները կը կոչուին Սարկաւագութեան և կը կազմէն Ընծայարանին առաջին դասարանը: Երեք տարի հետեւելէ յետոյ աստուածաբանական, արուեստից և պատմական ուսումներու, կը ձեռնադրուին կուսակրօն քահանայ:

* *

Աւելցնենք նաև թէ Միութեանս կեղր. Վարչութիւնը 5000-ԱկԱՆ ՏՈՂԱՐ ևս յատկացուցած է իսթանպուլի և Անթիլիասի Դպրեվանքերուն:

ՅՈՒՆԱՍՏԱՆ

ԱԹԷՆԱՀԱՅ ՀՈՎԱՆԱԿՈՐԵԱԼ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐ (1954—1955)

1. ՏՈՐՂՈՒԹԻ ՄԻԱՑԵԱԼ ԱԶԳՈՑԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ.— 1954—1955 տարեցրջանին, վարժարանը ունեցաւ 274 երկսեռ աշակերտութիւն: 12 հայ և յոյն ուսուցիչներով: Վարժարանին սեփական ինքնաշարժը ամէն օր 75 աշակերտներ փոխադրեց հեռաւոր թաղամասերէ:

42 աշակերտներու կրթաթոշակը հոգացած են հայրենակցական և այլ միութիւններ, 117 աշակերտներու ցերեկուայ ճաշ տրուած է Հ. Գարակէօղեան հաստատութեան կողմէ, իսկ Հ. Բ. Ը. Միութիւնը այս վարժարանին յատկացուցած է 5,000 ՏՈՂԱՐ, մինչ Միութեան Տիկնանց Յանձնախումբը տրամադրած է 42 զոյգ կօշիկ: Վարժարանի տնօքէնն է Պր. Սեղրակ Բարաղամեան:

2. ՏՈՐՂՈՒԹԻ ՀԱՅ ԱԽԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ.— Այս վարժարանը ունի 100 երկսեռ աշակերտներ, 4 հայ և 2 յոյն ուսուցչուհիներ: Միութեան

ԴՊՐՈՅԱՇԻՆՈՒԹԵԱՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

* * *

Մերձաւոր Արեւելքի կարգ մը շրջաններու՝ Յունաստան, Սուրիա, Լիբանան հայ վարժարաններուն անբաղձալի վիճակը բարելաւելու համար, Միութիւնս կազմակերպեց դպրոցաշինութեան հանգանակութիւն մը, որուն անխոնջ վարիչը հանդիսացաւ ազնուատուհմ և ազգանուէր հայուհի մը՝ Օր. Լիլա Քարակիչօգեան, որ ո՛չ միայն այս կարեւոր ձեռնարկը եռանդով և մեծ յաջողութեամբ գլուխ հանեց, այլ և իր կողմէ անոր ի նպաստ կատարեց խոշոր նուիրատուութիւններ, որոնց գումարը՝ իր փափաքին համաձայն՝ գաղտնի կը պահուի առ այժմ։

Քաղաքար մը տալու համար մեր անդամներուն և հետաքրքրէր ազգայիններուն, յայտնենք անմիջապէս թէ այս հանգանակութեան արդիւնքը եղած է 253,288 ՏՈԼԱՐ եի 56 Մէնթ, ըստ 31 Դեկտ. 1953ի հաշիւներուն։

Այս գումարէն 132,500 Տոլարը բոշխուած է հետեւեալ կերպով։—

ԱԶԳԱՑԻՆ ՎԱՐԺԱԲԱՆՆԵՐԻ.—

Յունաստան. —	2000 Տոլար	2 դպրոց	419 աշակերտ
Լիբանան. —	20000 »	27 »	5870 »
Սուրիա. —	31500 »	32 »	5320 »
Ընդհ. Գումարներ	53500 Տոլար	61 դպրոց	11609 աշակերտ

տարեկան նպաստը եղած է 600 ՏՈԼԱՐ, 50 աշակերտներ ստացած են ցերեկ-ուայ ճաշ։ Վարժարանի տնօրէնուհին է Տիկ. Ազատուհի Քէօթահեան։

3. ԳՈՔԻՆԻՈՅ ԱԶԴԱԹԻՆ ԵԽ ԶԱՒԱՐԵԱՆ ՄԻԱՑԵԱԼ ՎԱՐԺԱԲԱՆ.— Վարժարանի աշակերտութիւնն է 182, իսկ ուսուցիչները՝ հայ և յոյն՝ 10 հոգի են։ Վարժարանի սեփական ինքնաշարժը ամէն օր 30 աշակերտներ փոխադրեց։ Տեղւոյն Զուիցերիական ճաշարանէն կ'օտուին 38 աշակերտներ։ Միութիւնս այս վարժարանին յատկացուցած է 3,000 ՏՈԼԱՐ։ Վարժարանին օժանդակած են նաև Հայ կապոյտ Խաչը և Հ. Գարակիչօգեան Հաստատութիւնը։ Վարժարանին տնօրէնն է Օր. Օննիկ Զաքարիան։

4. ԳՈՔԻՆԻՈՅ ՀԱՅ ԱԻՆՏԱՐԱՆԱԿԱՆ ՎԱՐԺԱԲԱՆ.— Այս վարժարանը ունի 94 աշակերտներ, 4 հայ և 2 յոյն ուսուցիչներով։ Միութիւնս այս վարժարանին կը սատարէ տարեկան 400 ՏՈԼԱՐով։ Զուիցերիական հաստատութեան ճաշարանը ամէն կէսօրին 47 աշակերտներու ճաշ կուտայ։ Վարժարանին կը սատարեն նաև Հ. Գարակիչօգեան Հաստատութիւնը և Զուիցերիոյ Հայասէր Բարեկամաց Միութիւնը։ Վարժարանի վարիչ-մանկապարտիզպանուհին է Օր. Փայլածու Մեծատուրեան։

1954—1955ին Մանկապարտէզները տուած են 67 երկսեռ շրջանաւարտներ իսկ Նախակըթարանները՝

40 » »

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆԸ ԵՒՐՈՊԱՅԻ ՄԵԶ

ՖՐԱՆՇՍ

ՀԱՅ ՄՏԱՀՈՐԱԿԱՆՆԵՐՈՒ ՏՈՒՆ ՓԱՐԻԶԻ ՄԷՋ

Փարիզի Հայոց Աղքատախնամ Բնկերակցութիւնը ծրագի ած է Հանդրստեան Տուն մը կառուցանել ու յարդարել։ Այս նպատակին համար նախկին Ազգերու Լիկայի Գաղթականաց Յանձնաժողովը տրամադրութիւն յայտնած է 90,000 ՏՈԼԱՐ յատկացնել՝ եթէ մեր Աղքատախնամը իր կողմէ 15,000 ՏՈԼԱՐ հայթայթէ։

Միութիւնս, Աղքատախնամին գործը դիւրացնելու համար, որոշած է 7,500 ՏՈԼԱՐով մասնակցիլ, այս շատ գեղեցիկ ծրագիրը փութով իրականացած տեսնելու մտահոգութեամբ։

ՆՈՒՊԱՐԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐՈՒ, ՓԱՐԻԶ

Նուպարեան Մատենադարանը, բացի Զորեքչարթիէ, ամէն օր բաց է հայ և օտար հասարակութեան առջեւ, առանց խորութեան։

1954ի ընթացքին ուսումնասիրուներու թիւը եղած է 750, որոնց 45ը օտար։

ՀԱՅ ԱԻԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐ.—

Յունաստան	3500 Տոլար	2 դպրոց	129 աշակերտ
Լիբանան	13750 »	9 »	2078 »
Սուրիա	12750 »	11 »	1015 »
Հնդկ. Գումարներ	30000 Տոլար	22 դպրոց	3222 աշակերտ

ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐ.—

Լիբանան	2000 Տոլար	4 դպրոց	269 աշակերտ
Սուրիա	3000 »	9 »	1475 »
Հնդկ. Գումարներ	5000 Տոլար	13 դպրոց	1744 աշակերտ
«Թռչնոց Բոյն»	1000 »		

ԾԱՆՈԹ. — Յունաստանի Հայ Կաթողիկէ վարժարանը Ազգային վարժարանին հետ միասնաբար կը գործէ։

Վարժարաններու վերոյիշեալ յատկացումներուն ընդհ. գումարը՝ որ 89,500 ՏՈԼԱՐի կը բարձրանայ, գործածուած է կարօտ վարժարաններու նորոգութեանց և կահաւորման համար, իսկ տարբերութիւնը՝ 43,000 ՏՈԼԱՐ, ուղարկուած է Լիբանան և Սուրիա, երկու նոր դպրոցներու հսւոյն։

Ի նորոյ կառուցուելիք տասնեակ մը վարժարաններու աշխատանքը ևս յառաջ տարրուեցա 1954 և 1955 տարիներու ընթացքին, որոնց մասին պիտի խօսինք յառաջիկային՝ աւելի մանրամասն կերպով։

Մատենադարանը, բազմաթիւ հին հաւաքածոներէն զատ, կանոնաւորապէս կը ստանայ 54 թերթ և պարբերական, մեծ մասամբ որպէս նուէր:

470 ՀԱՏՈՒ փոխ տրուած են 68 անձերու, որոնք լաւ պահպանուած վիճակի մէջ վերագրածուցած են զանոնք, բացի ծանօթ անձնաւորութենէ մը որ ցարդ իր մօտ կը պահէ երկու հատոր, և հակառակ Մատենադարանապետին կրկնակի դիմումներուն, չէ վերագրածուցած, և մեկնած է Անթիլիաս:

Հանգուցեալ Ա. Զօպանեան, մասնաւոր կտակով Մատենադարանիս նըւերած է իր այն գիրքերը միայն, զորս մենք չունինք: Այդ գիրքերը սացուած են:

Բացի Ա. Զօպանեանի նուէրէն, 1954ին Մատենադարանը աղդային հաստատութիւններէ և անհատներէ ստացած է 121 հատոր գիրք որպէս նուէր:

Մատենադարանապետն է Պր. Ա. Սալմասլեան:

ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ. — Վերակազմուած են կրընոպլի, Վալանսի, Սէնթէթիէնի, Տրակինեանի և Նիսի մասնաճիւղերը:

«ՏԵՂԵԿԱՑՈՒ» ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ. — Որոշուած է Եւրոպայի կեդր. Յանձնաժողովի օրկան «ՏԵՂԵԿԱՑՈՒ» ամսաթերթի վերածելով, շարունակել անոր կամոնաւոր հրատարակութիւնը «ՇԻՆԱՐԱՐ» անուամբ:

ՊԱՐԳԵՒԱՏՐՈՒԱԾ ԱԶԳԱՅԻՆՆԵՐ

Հ. Բ. Բ. Միութեան Եւրոպայի կեդր. Յանձնաժողովի Ատենապետ Պր. Նուրհան Ֆրէնկեան վարձատրուած է ֆրանսական կառավարութեան կողմէ Պատուոյ Լեգէոնի Ասպետի աստիճանով, իրեւ հիմնադիր Փարիզահայ Թանգարանի Բարեկամներու Ընկերակցութեան:

* *

Միութեանս Փարիզի Մասնաժողովի անդամներէն Պր. Սարգիս Տէր Պալեան, որ տարիներէ ի վեր կը մասնակցի կօշիկի նորածեւութեան միջադարական մրցանակներու, միշտ առաջնութեան դափնին խլելով, վարձատըրուած է մայրաքաղաքի «Վէրմէյ» մեծ մետաղով:

* *

Հ. Բ. Հ. Միութեան Եւրոպայի Շրջանի Միջմասնաճիւղային անդրանիկ Պատգամաւորական ժողովը տեղի ունեցաւ 28 Յունուար 1956, Շաբաթյես միջօրէին և յաջորդ օրը, Կիրակի առաւօտ, Միութեանս Փարիզի Նուպարեան Մատենադարանին մէջ:

Ներկայ էին Լոնտոնի, Փարիզի, Մարսէյլի, Նիսի, Վալանսի, Կրընոպլի, Էքսի, Սէնթէթիէնի պատգամաւորները և Մանչէսթըրի, Պրիւսէլի, Միլանի, Կարտանի, Տէսինի և Տրակինեանի ներկայացուցիչները:

Յաւարտ ժողովի, ներկաները առաջնորդուեցան «Եար» հայկական ճաշարանը, ուր ընտանեկան ջերմ մթնոլորտի մը մէջ տեղի ունեցան խանդավառ արտայայտութիւններ:

Կիրակի երեկոյ ժամը 17-ին, հիւրերը այցելեցին Հայկական Թանգարանը և ժամը 18ին ընդունուեցան Մարի-Նուպար Համալսարանական Տան Հայ Ուսանողաց Վարչութեան և Տնօրէնութեան կողմէ, որոնց պատուասիրութիւնը վայելեցին:

* *

Հ. Բ. Ը. Միութեան Եւրոպայի կեղը. Յանձնաժողովի նախաձեռնութեամբ Փարիզի արուարձաններէն Պանիէոյի գերեզմանատան մէջ, յատուկ դամբարանի մը ծոցը մեր բարեյիշտակ մտաւորականներուն աճինները ամփոփելու համար սկսուած աշխատանքները արդէն աւարտած են. կը մնայ հոն փոխադրել աճինները ողբացեալք Լևոն Բաշալեանի, Տոքթ. Թորգոմեանի, Առաքել Զաքրեանի, Արամ Անտոնեանի և Արշակ Չօպանեանի:

Այս աճիններու փոխադրութիւնը ինչպէս և դամբարանին յուշարձանի բաժնին կանգնումը կը կարութիւն 800,000 ֆրանքի, որուն համար սկսած են հանգանակութեան և արդէն իսկ հաւաքած 180,000 ֆրանք:

* *

ԱՆԳԼԻԱ. — Մանչէսթրի հայկական փոքր գաղութը մեր Միութեան տուած է 161 անդամներ և կը հաշուէ 44 վեթերաններ:

* *

ՊԵՂՃԻԳԱ. — Պիիւսէլի մեր Մանձաժողովը վերակազմակերպուեցաւ և մեծ հանդիսութեամբ Միութեանս 49րդ տարեդարձը տօնեց Նոյեմբեր 6ին, Ֆիլիփս Ընկերութեան կոկիկ սրահին մէջ:

ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԱՄԱՌՆԱՅԻՆ ԲԱՆԱԿՈՒՄՆԵՐ

ԱԹԵՆք

(1955 ՏԱՐԵՇՐՋԱՆԻՆ)

Հ. Բ. Ը. Միութեան սեփականութիւնը եղող հինգ արտավար հողամասը, Միութեանս Աթէնքի Մանձաժողովին բացառիկ ծախքով այժմ ցանկապատուած ըլլալով, կրցաւ իր մէջ ընդունիլ 1955ի հայ վարժարաններու աշակերտութիւնը:

Միութիւնս այս ձեռնարկին տրամադրեց 38,000 ՏՐԱԿԻՄԻ, 15 մնտուկ փոշի կաթ, վրաններ և կահ-կարասիններ: Բանակումին իրենց նուիրական օժանդակութիւնը բերին նաև Հայ կապոյտ Խաչը և Հ. Գարակի օդեան Հաստատութիւնը: Այս մեծածախս բայց անհրաժեշտ ձեռնարկը նախախնամական բարիք մը եղաւ 200 տկարակազմ և կազդուրման համար ամառնային օդափոխութեան երթալու միջոցներէն բացարձակապէս զուրկ աշակերտներուն համար:

ՍԵՂԱՆԻԿ

Սոյն բանակումը 1955ին սկսաւ գործել, Յուլիս 13—27 և Օգոստոս ամսուն վերջը, ընդամէնը 45 օր:

Մանձակցող աշակերտներուն թիւն էր 77, 6էն 14 տարեկան:

Այս բանակումը ունեցաւ նաև կազմակերպուած դասաւանդութեանց շարք մը: Խրաքանչիւր խումբ ստացաւ առօրեայ դասեր, 40-ական վայրկեան տեսողութեամբ: Աւուղուեցան Հայերէն, Ազգ. Պատմութիւն, Հայերէն երգեր և արտասանութիւններ ևն. և 53 աշակերտներ, որոնք ընաւ կարդալ-գրել չեին գիտեր նախապէս, սկսան կարդալ ու գրել կուսաբերի այբբենարանը: Աւելորդ է ըսել թէ ոչ մէկ ջանք խնայուած էր այս բանակումը հաճելի և օգտակար դարձնելու համար:

ՍՈՒՐԻՈՅ ՇՐՋԱՆ

Հ. Բ. Ը. Միութիւնը 1954ին 3,000 Ս. ՈՍԿԻ յատկացուցած էր տկարակազմ մանուկներու կազդուրման փոնտին ի նպաստ: 46 աշակերտներ Քէ-

ԱՌԱՋԻՆ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ

* *

Հ. Բ. Ը. Միութեան Ամերիկայի Կեդր. Յանձնաժողովին Վարիչ-Տնօրին Քապրք Սարեանի Մերձաւոր Արեւելք կատարած այցելութեան առքի գրի առած այս յօդուածը քարգմանաբար կը ներկայացնե ներ ընթեցողներուն։ Պես. Սարեան Սեպտ. 6-ին Գուին Մէյրի ողբենաւով վերադարձ է եւ սկսած իր աշխատանիներուն։ Ան կը ծրագրէ այցելել մասնաճիւղերը՝ խօսելու իր տպաւորութեանց մասին եւ ցուցադրելու իր տարած պատկերները։

Այսօր՝ երբ աշխարհի բոլոր Ամերիկացիները կը տօնեն Յուլիս 4-ի Անակախութեան տարեկարձը, կը քայեմ Պէջրութի ծուռ ու մուռ և կեղտոտ փողոցներէն, ուր կը բնակին մեր ժողովուրդին խեղճ մնացորդները։ Անոնիք կ'ապրին այնպիսի խօսեալիներու մէջ, որոնիք մարդկային ազատութեան եւ արժանապատութեան պատի չեն բերեր։ Իրական անկախութիւնը անհաշտ է այսպիսի խեղճուկրակ կեանքի և կենացաղի հետ։

Տղայ օրերէս լսած էի սարսաւիելի ջարդերուն հետեւանքով ստեղ-

ծուռած այս վիճակին մասին։ Տարիներէ ի վեր Ամերիկահայութեան մտատանցութիւնը իրենց ազգակիցներուն համար, մէջս արթնցուցած էր կարեկցութիւն մը։ Յաճախ անհատներու ըրած նիւթական և բարոյական զոհողութիւնները անջնջելի տպաւորութիւն մը թողած էին վրաս և որ տարիներու ընթացքին աճեցաւ, մանաւանդ ի տես նորանոր առատաձեռնութեանց։

Միշտ կը յուսայի օր մը հասկնալ իսկական պատճառները շարունակական և անսահման զոհողութեանց զոր շատ մը ազգակի հայեր կ'ընէին, և մանաւանդ Հ. Բ. Ը. Միութեան անվերջ օժանդակութիւնը այս շրջանին, ուր տարապայման վիճակ մը կը տիրէ։

Եւ այդ այսօր պատահեցաւ։

— Յուլիս 4-ի այսօրը երբէք պիտի չի մոռնամ — ըսելը տկար յայտարարութիւն մը պիտի ըլլայ։ Առաջին անգամ այս տեսարանը անհաւատալի կը թուէր և դժուար էր հաշտուիլ այս տիսուր իրականութեան։ Առանց դադարի իրարու կը յաջորդէին սրտաճըլիկ պատկերներ և կարծես թէ ա՛ր բան չէի կրնար տեսնել։ Բայց վերջա-

սապի Գարատուրան գիւղը օդափոխութեան երթալով, մէկ ու կէս ամսուան ընթացքին ֆիզիքապէս զորացած վերադարձան։

Այս տարեցրջանին (1955) ևս 46 չքաւոր և տկարակազմ տղաք դրկուեցան յիշեալ գիւղը՝ երկու ամսուան կազզուրման շրջան մը անցընելու համար։ Այս աշակերտները նախապէս բժշկական քննութեան մը ենթարկուեցան Տոքթ. Արգար Սալաթեանի կողմէ և Գարատուրան դրկուեցան երկու խումբով, իրաքանչիւրը՝ 23 հոգինոց։

Աշակերտներու փոխադրութեան, մնունդի և յարակից ծախքերուն համար յատկացուեցաւ 2650,45 ՍՈՒԻ. ՈՍԿԻ, առանց հաշուելու շէնքին վարձքը որ խնայուեցաւ, Միութեանս սեփական շէնքին պատճառաւ։

պէս երբ վերյիշեցի դէմքերէն ոմանք, մտաքերեցի որ այս բաները տեսնելու համար էր որ հոս եկած էի: Հիւանդագին սրտխառնուք մը զգացի, բայց այդ միայն թիթեղեայ հիւղակներուն քովէն անցած աղբալից առուակին գարշահութենէն չէր:

Սրտասահմանի հայերս լսած ենք այս գաղթավայրերուն և այս խարխրլած հիւղակներուն մասին և մտիկ լրած ենք ականատեսներու վկայութեանց: Վերջերս ալ շարժանկարներու միջոցաւ ծանօթացած ենք անոնց բնակիչներուն: Անկարելի է սակայն, շարժանկարներով կամ խօսքերով նկարագրել աղերսանքը պառկած մանկան մը, որուն դէմքին վրայ ճանճեր կը վրխտան: Կարելի չէ պատկերացնել անօգնական մանկիկին կրած չարչարանքը անտանելի տաք խշտեակին մէջ: Եւ վաղն ալ ան պիտի ըլլայ նո՞յնքան անզօր դիմադրելու տնտեսական դժուարութեանց որուն մատնուած են և չե՞ն կրնար յաղթահարել նոյնիսկ տեղացիները:

Դժուար է խորը թափանցել այս գաղթականներու վիճակին, որոնք իրենց յուսահատութեան հետ ունին հաստատակամութիւն: Կրնաք ըսել թէ յուսահատութիւն և հաստատակամութիւն հակոտնեայ են իրարու: Թերեւս ճշմարիտ է այդ. այսուհաննդերձ, այս քանի մը օրերուն Պէյրութի մէջ իրարու յաջորդող այս հակընդդիմութեանց հանդիպեցայ:

Որեէ տեղ տեսած չեմ այս աստիճանի դասակարգային տարբերութիւն փողոցներուն և հանրային վայրերուն մէջ: Այս տեղերուն մէջ կ'երեւին ցուցամոլութիւն, հարստութիւն, պիրճանք և զուգընթացաբար խեղճերու աներեւակայելի աղքատութիւնը: Արդիական ոճով չէնքերուն քով կան այնպիսի խարխլած հիւղակներ, որոնք անասուններու համար իսկ անբնակելի պիտի ըլլային: Բայց և այնպէս մարդ-

կային էակներ կ'ապրին, Նորագոյն Ամերիկան կառքեր կը փորձին նեղ արահետներէն անցնիլ, բեռնաւորուած էշերու կարգին: Շատ լու հագուած վաճառականին քով կը տեսնես բոկոտն տեղացին՝ պատուած տափատով միայն:

Ուրեմն, այսպիսի միջավայրի մը մէջ, տարօրինակ պէտք չէ թուի հայ գաղթականին յուսահատական և նոյնքան ալ յուսալից զարմանալի զգացումը:

Մինչ կը քալէի դիտելով թիթեղեայ հիւղակները, փոխադարձ ապահովութեան զգացումով մը, փափաքեցայ վերիվերոյ գաղափար մը ունենալ այս սարսափելի կացութեան մատնուած հայերու թիւին մասին: Որքան որ կրցայ, տեսայ թէ ճակատագրի բերումով մօտաւորապէս 30,000 գաղթականներ խոնուած էին իրարու քով՝ օրապահիկ մը ճարելու զժուարութիւններով:

Աններելի մեղք մը պիտի ըլլար որևէ փորձ այս գաղթականներուն վիճակին մասին թեթեւօրէն անցնիլ: Որովհետեւ, անոնք ըլլան 30 կամ 30,000, մեր միակ մտածումը պէտք է ըլլայ մարդկային կեանքերու փրկութիւնը:

Այսօր Հ. Բ. Ը. Միութեան հանդէպ տածած յարգանքս բազմապատկուցաւ կրկին և կրկին անգամ: Թողներուի ինձ եթէ յայտարարեմ թէ այսօր միայն. հակառակ Հ. Բ. Ը. Միութեան երկար տարիներու անդամակցութեանս, այս մեծ կալմակերպութեան մարդասիրական գործունէութիւնը զօրաւոր կերպով տպաւորուցաւ հոգեոյս խորը: Որովհետեւ տեսայ այն մարդիկը որ երկար տարիներ օգնութիւն ստացած են Հ. Բ. Ը. Միութենէն, տեսայ ցեխերով խաղացող երեխաները որոնք կաթ ստացած են և տեսայ ծեր կանայք և այրեր՝ որոնք մեր անդամներուն ղրկած հագուստները հագած են: Ականատես եղայ նաև այն աշակերտներուն՝ որոնք Հ. Բ. Ը. Միութեան օժանդակած դպրոցները կը յաճախսեն:

ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐՈՒ ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆԸ

Մահուան խաչ նետին համեղիկ, անեն վահան անօգուս է.

Արծարի ու ուկու տուած շնեղութիւնն անօգուս է.

**Կեամին ու աշխարհ, խնի խորունկ ես բնեցի, հասկցայ թէ
Բարի զործեն զատ անեն բան, աշխարհիս մեջ անօգուս է:**

ՕՄԱՐ ԽԱՅԵՍԱՐ

**Հիմա լիովին կը զգամ և գիտեմ
թէ այն բոլոր նուիրեալ ջանքերը և
ծառայութիւնները զորս կ'ընծայինք՝
կ'արժեն և կը գնահատուին:**

**Հիմա աւելի լաւ կը հասկնամ
դրդապատճառը մեր ունեւորներուն ա-
ռատաձեռն նուիրատուութեանց, այս
տիսուր կացութիւնը բարւոքելու համար:
Եւ աւելի յստակ կերպով կ'ըմբռնեմ
նուիրումը անձնուէր աշխատողներուն,
որոնք ժամեր կը զոհին հասովիներ ա-
պահովելու՝ իրենց հայրենակիցներուն
օգնելու համար:**

**Որովհետեւ, շատ գժուար է միշտ
չի յիշել, որ մեզմէ ուեէ մէկը, բախ-
տին մէկ փոքր դարձուածքովը, կրնար
ինքինք գտնել Պէյրութի այս վրան-
ներուն մէջ, փոխան Ամերիկայի հան-
գըստաւէտ և ապահով կիանքին մէջ:**

**Պատշաճ է ըսել թէ՝ Աստուծոյ
չնորհիւ է որ առիթը կ'ունենանք այ-
ցելելու, երբ կ'անցնինք այս չի յար-
գուած փողոցներէն: Երբ ակնարկ մը
կը նետենք գրեթէ մեզի տարեկից մէ-
կու մը, որուն վիճակուած է այս գրժ-
րախտ կեանքը, արդեօք կը մտածե՞նք
թէ անցեալին ան ի՞նչպիսի կեանք ու-
նեցած էր և թէ ապագան արդեօք ի՞նչ
պիտի բերէ իրեն:**

Որքան ապերախտ պիտի ըլլանք

**եթէ մոռնայինք որ՝ բախտը մեզի վի-
ճակած է օգնութիւն տալու դիրքը,
քան թէ անոնց պէս ստանալու կարօտ-
եալի դիրքը:**

**Եւ այդ այսօր պատահեցաւ: Բայց
ոչ այնպէս, ինչպէս ես կ'ակնկալէի,
որովհետեւ վստահ էի որ աւելի քաջ
կինայի ըլլալ: Այս բոլորը հասկնալու
համար, սակայն, մարդ պէտք է աչքե-
րովը տեսնէ: Բայց այդ իսկ չի բաւեր
իրապէս հաւատալու տեսածներուդ:**

**Ինչ որ այսօր տեսայ, ամենէն
գէն է որ կրնայ ըլլալ: Գոհ եմ որ
աւելի վատթար չէ: Կ'ուզեմ նաև տես-
նել կաթի բաշխումը և մարմնակրթա-
կան գիւրութիւնները: Կը ցանկամ տես-
նել թէ ի՞նչպէս Հ. Բ. Ռ. Միութիւնը
կ'օգնէ ժողովուրդի մը որ թէն ֆիզի-
քապէս և հոգեպէս քայքայուած է բայց
կ'աշխատի ինքինքը վերագտնել:**

**Բայց ասկէ ետք ի՞նչ որ ալ տես-
նեմ, ըլլայ դպրոցաշնութեան յա-
ռաջդիմութիւնը կամ Բարեգործականին
կատարած կարեւոր գործը կրթական
մարդին մէջ, երբեք պիտի չի կարե-
նամ յիշողութենէս հեռացնել վրաննե-
րուն տիսուր պատկերը: Անոնք ա'յնպէս
գրոշմուած են մտքիս մէջ որ անկարե-
լի պիտի ըլլայ չնջել:**

ՅՈՐԵԼԻՆԱԿԱՆ ՏԱՐԻՈՅ ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐ

—

26 Փետրուար 1956ին Հելիոպոլիս Փալաս Պանդոկի մէջ, Միութեանս վեթերան անդամներուն ընդունելութեան առթիւ, Ն. Ս. Օծութիւն Վեհափառ Վազգէն Ա. ի Հայրական կոչին և օրինակին ի պատասխան, հետեւեալ նուրագիր անդամները կը բանան Միութեանս Յորելինական Տարւոյ անդամարշաւը:

- | | |
|---|--|
| 1.— Ն. Ս. Օ. Վեհափառ Վազգէն Ա. Բնդհանրական Հայրապետ Հայոց | |
| 2.— Աւետիսեան Արթօ | |
| 3.— Գարուաշեան Անայիս (փոքրիկն) | |
| 4.— Գրիգորեան Օր. Սօնա | |
| 5.— Եագուպիան Տոքթ. Նուպար | |
| 6.— Եագուպեան Ֆիլիփ | |
| 7.— Եագուպեան Զարեհ (փոքրիկն) | |
| 8.— Զէյթունցեան Թակոր | |
| 9.— Թաշզարուեան Խաչիկ | |
| 10.— Թապաքեան Վարդան | |
| 11.— Թապաքեան Վազգէն (փոքրիկն) | |
| 12.— Թէրգեան Հրանդ (Պերճ) | |
| 13.— Թորիկեան Վարուժան (փոքրիկն) | |
| 14.— Թուֆաեան Գրիգոր | |
| 15.— Թուֆաեան Օր. Արմինէ | |
| 16.— Լուսինեան Յակոբ | |
| 17.— Խաչատուրեան Հայկ | |
| 18.— Կարապետեան Յովհաննէս | |
| 19.— Կարիպեան Օր. Շաքէ | |
| 20.— Կարիպեան Օննիկ | |
| 21.— Կարիպեան Մաննօ (փոքրիկն) | |
| 22.— Կոկանեան Լեւոն Ա. (փոքրիկն) | |
| 23.— Մարթաեան Գրիգոր (փոքրիկն) | |
| 24.— Մարթաեան Կարպիս | |
| 25.— Մարթաեան Տիկ. Լիւսի | |
| 26.— Մեսրոպեան Արգար (փոքրիկն) | |
| 27.— Շալճեան Վարուժան | |
| 28.— Շամլեան Միքայէլ | |
| 29.— Զօրպաճեան Անդրանիկ Տ. | |
| 30.— Պալատունի Տիկ. Հայկուհի | |
| 31.— Պապիկեան Պերճ | |
| 32.— Պապիկեան Քրիսթին (փոքրիկն) | |
| 33.— Պօյաճեան Օր. Սօնա | |
| 34.— Պօյաճեան Արա Վ. | |
| 35.— Մարաֆեան Տիկ. Վարդուհի Ա. | |
| 36.— Տաճեան Տիկ. Ժէռմէն | |

ՅԻՄՆԱՄԵԱԿԻ ՄՐՑՄԱՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԺԱՄԸ
ԿԸ ՅԵՏԱԶԳՈՒԻ ՄԻՆՉԵՒ ՅՈՒՆԻՍԻ ՎԵՐՋԱԿՈՐՈՒԹԵԱՆ

—

Անցեալ Օգոստոսին, հայ մամուլին մէջ հրատարակուած զեկոյցով մը ծանուցած էինք թէ Հ. Բ. Ը. Միութեան Յիսուսմեայ Յորելեանին առթիւ մրցում մը բացած էինք հետեւեալ նիւթերուն համար, որոնք պէտք է ներշնչուած ըլլային մեր ընկերակցութեան կեանքէն ու գործերէն:

1. ՔԵՐԹՈՒԱԾՄ մը, զբող բանաստեղծին լայն տեսիլքին համապատասխան երկարութեամբ:
2. ԹԱՏԵՐԱԽԱՂ մը, երեք արարով կամ մէկ ժամ տեսողութեամբ:
3. ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՏՈՐ մը, որպէս Քայլերգ կամ Մաղթերք (Հյոր) բառերով միասին:
4. ԽՈՐՀՄԴԴԱՆԿԱՐ մը, յարմար ծաւալով և իւղաներկ:

Յայտարարած էինք թէ վերեւի գործերը պիտի ենթարկուին իւրաքանչիւր ճիւղի յատուկ մտոնագէտներէ կազմուած յանձնախումբերու քննութեան, և այս յանձնախումբերուն որոշմանց համաձայն ամէն մէկ նիւթի համար պիտի տրուին հետեւեալ մրցանակները.

Ա. ՄՐՑԱՆԱԿ	500 Տուար
Բ. ՄՐՑԱՆԱԿ	300 Տուար

Կանուխէն յիշուած էր որ մրցման նիւթերը կեդր. Վարչութեան պէտք է ղրկուէին մինչև Մարտ 1: Այժմ կը ծանուցանինք թէ, կարգ մը լուրջ պատճառներով, ԱՅՍ ՊԱՅՄԱՆԱԺԱՄԸ Կ'ԵՐԿԱՐԱԶԳՈՒԻ ՅՈՒԱԶԻԿԱՅՑՈՒՆԻՍԻ ՎԵՐԴՅՈՒՅԻ:

Այս առթիւ անգամ մը ևս կը շեշտենք թէ մրցումի յատուկ այդ աշխատասիրութիւնները պէտք է ճշմարիտ ստեղծագործութեան դրոշմը կրեն և հետեւաբար զբական և գեղարուեստական իրական արժեք ներկայացնեն:

Կոչ կ'ընենք մեր տաղանդաւոր զրողներուն և արուեստագէտներուն, որ իրենց մասնակցութիւնը բերեն այս մրցումին:

Նիւ ԵՊՐՔ, 1 Փետրուար 1956

ԴԻԻԱՆ ԿԵԴՐ. ՎԱՐՉ. ԺՈՂՈՎԻ

37. — Տէրօնեան	Արաքսի Մ. (փոքրիկն)
38. — Փալանձեան	Ժիրայր
39. — Փափաղեան	Վազգէն
40. — Քէսէնեան	Տիկ. Անահիտ
41. — Ֆէրէնեան	Պերճ (փոքրիկն)

Լիայոյս ենք թէ անդամական այս նոր արշաւը առաւել ևս թափ պիտի ստանայ և նորագիրներու յաջորդական ցանկեր պիտի խտացնեն Միութեանս շարքերը: